



## ՆԵՂԻՆԱԿՆԵՐՈՒ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐՈՒ

Այն հեղինակներ և հրատարակիչներ, որ կը փոփոքին իրենց գիրքերուն ծախուցումը դնել Ալեքի մէջ, պէտք է որ հրկերիտ օրինակ զրկեն ասոնցմէ Ալեքի Խմբագրութեան հասցէին:

42. **ՍՈՒՐԻԱԿԱՅ ՏԱՐԵՑՈՅՑ**. Պատկերագրոյ, Ա. Տարի 1924 պատասեցին Մ. Առնեան — Մ. Սրսեան — Ե. Ոսկերիչեան. 8° էջ 298. Տպ. Ա. Պետրեան, Փանթէ. — Նոյն ՏԱՐԵՑՈՅՑԻՆ Բ. Տարին. 1925, 8° էջ 340. Տպ. «Արաք. Բ. Քօփալեան, Հալէպ».

43. **ՏԱՐԱԳՈՒՄԻ ՕՐԻՔԷՆ**. (գրեց) Եղուարդ Ա. Ոսկերիչեան (Զգօն-Սեպուհ), Տպ. Ա. Կասապեան, Ազեմանգրիա, 1923, 8° էջ 24.

44. **ՍՈՒՐԻԱԿԱՅ ԱՂԳՈՒՄ**. Պատասեց Ե. Ա. Ոսկերիչեան. հրկ. գրախմբաւ Կրթութեւ Տեմրեանի, Թիւ 1. Տպ. «Արաք., Հալէպ. 1927».

45. **ԻՍՏՐԱԿԱՐ ԱԶՈՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՅՈՒԹԻՒՆ**. Իր Աշտար և Վաղար. Հրայ Երուանդ Աւերիկայի Երչանակի է. Պատգ. Ժողովի հրատարակային ժողովին առքիւ, Մեղսեմբեր 4, 1927 Ֆրէնկլին Ինկրն Հօլ, Պոսքրն

46. Le Révérend Père Joseph Delarue. Imp. Massis. Paris. 1927. p. 8° 38.:

## ԿԻՉ ԵՄԻՐԱՏ-ԻՍՏԱՅԷԼԵԱՆ ՆԱԻԿԻՆ ՍԱՆԵՐՈՒՆ

Իտալիոյ մէջ դանձուց Մուրատ - Ռաֆայէլեան Վարժարանի շրջանաւարտներու նախաձեռնութեամբ կազմուած է մշակութային եղբայրութիւն մը «ՄՈՒՐԱՏ - ԻՍՏԱՅԷԼԵԱՆ ՆԱԻԿԻՆ ՍԱՆԵՐՈՒՆ ՄԻՈՒԹԻՒՆ», անունով:

Նկատելով որ քաղաքական և այլ պայմաններու բերուածով Պոլսոյ մէջ գոյութիւն ունեցող համանուն միութիւնը դադրած է գործելէ և Մուրատ - Ռաֆայէլեան բազմութիւն շրջանաւարտներ ջրուած են զանազան երկիրներու մէջ, նորակազմ միութեան առաջին ձգտումը պիտի ըլլայ, բոլորն ալ համախմբել իր շուրջ և անդամներու միջև ջերմ ու յարասեւ հարգողակցութիւն ստեղծել:

Մուրատ - Ռաֆայէլեան Վարժարանը իր հիմնարկութեան թուականէն սկսեալ, աւելած է մտաւորականներու սերունդ մը որ բաւական մեծ դեր ունեցած է մեր ազգային ու մշակութային կեանքին մէջ: Այդ կոչումին զիտակից նոյն վարժարանի նախկին սաները, կազմակերպուելով հիմնադիրներու նախնական անունին ներքեւ, նպատակ ունին ստատրել ու ձեռնարկել մշակութային ազգօգուտ գործեր, ինչպէս նաև շահագրգռուելով Հայ դպրութիւններու վիճակով, աշխատիլ անոնց բարելաւման:

Այս առաջադրութիւններով կազմուած միութիւնը, իր Ընդհանուր Ժողովին մէջ վաւերացնելով առժամեայ Մրազիր - Կանոնադիրը, ընտրեց հետեւեալ հինգ անձերէ բաղկացեալ վարչութիւնը:

Նախագահ	—	Տքթ. Նշան Տէր - Ստեփանեան
Քարտուղար	—	Տքթ. Երուանդ Արզումանեան
Գանձապահ	—	Տքթ. Մանուկ Խամպէկեան
Խորհրդական	—	Տքթ. Հրանդ Զրաքեան
»	—	Իերենիկ Ժիզմէճեան

Միութեան կեդրոնատեղին է Իտալիոյ Միլան քաղաքը:

Վարչութիւնը, Հայ մամուլի միջոցաւ, կոչ կընէ բոլոր անոնց՝ որոնք Մուրատ - Ռաֆայէլեան և Բերայի ու Քաղկեդոնի Միախմբեան վարժարաններէն շրջանաւարտ եղած են և կը խնդրէ որ փութով տեղակայեն իրենց անունն ու հասցէն որպէսզի կարելի ըլլայ յարարելութեան մէջ մտնել անոնց հետ և պատրաստել ընդհանուր ցանկը անդամներուն:

Հասցէ. — D. Y. ARZUMANIAN  
 Segretario dell' Associazione Ex - Allievi Moorat - Raphaël  
 P. O. B. 462, Milano - Italie



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԵԿԵՂԵՑՈՒ

Գ.

Եւրոպայի վերաբերութեամբ՝ երբ կը խօսուի Պետութեան և Եկեղեցւոյ բաժանման վրայ, ամէնէն առաջ Ֆրանսան է որ կուգայ մեր աչքին առջև. որովհետև մեր՝ հայ ժողովուրդին՝ մտաւորական և քաղաքական յարաբերութիւնները աւելի Ֆրանսայի հետ եղած են: Մանաւանդ ֆրանսական յեղափոխութիւնն է որ տարածեալ ազդեցութիւն մը ըրած է քաղաքակիրթ աշխարհի պատմութեան վրայ: Եւ մենք հայերս իսկ մեր Ազգային Սանմանադուքիւնը, իր սկզբունքներով և ձևով ալ, կը պարտինք ֆրանսական մշակոյթին: Ֆրանսերէն լեզու, ֆրանսերէն գրականութիւն, արուեստ և գիտութիւն, լայնորէն մշակուած է Հայոց մէջ, և նոյն իսկ փարիզեան կենցաղը աւելի ընտանի եղած է Հայոց՝ Կ. Պոլսի միջոցաւ: Հետևաբար տարօրինակ երևոյթ մը չէ, երբ մեր մէջ խօսուի և գրուի Պետութեան և Եկեղեցւոյ բաժանման մասին՝ ամէնէն յառաջ Ֆրանսան գայ աչքի առջև. որովհետև նոյն իսկ Եւրոպայի մէջ Ֆրանսան, իբրև կաթոլիկ երկիր, առաջին գիրքը կը գրուէ, և ինչպէս որ տեսանք Նափոլէանէն ի վեր, ֆրանսական պետութիւնը կը մաքառի պապութեան դէմ և կ'ուզէ իր բոլոր յարաբերութիւններն ու կապերը խզել հոգևոր իշխանութեան հետ, աւելի ծիշդ կ'ըլլայ թերևս ըսել, պետութիւնը կ'աշխատի պապականութեան պիտական հեղինակութիւնը կոտրել և չէզոքացնել բոլորովին: Վասն զի Ֆրանսա իրապէս կաթոլիկ երկիր մըն է գեո, հակառակ իր մէջ խմորուող հակակրօն շարժումներու: Արդ՝ խօսելով ֆրանսական պետութեան և Եկեղեցւոյ բաժանման վրայ, ըսենք միանգամայն թէ հոս ալ խնդիրը իր էութեան մէջ անտեսական (գրամական) է:

Այս նիւթին վրայ գրող ֆրանսացի հեղինակ մը (\*) կ'ըսէ, — բոլոր ժողովուրդներու մէջ քաղաքային իշխանութիւնը յայտնապէս կը ձկաի ազատիկ Եկեղեցական կապերէ. բայց երեսուն տարիներէ ի վեր և ոչ մէկ տեղ ձերբազատութեան, լաւ ևս՝ անջատումի այս աշխատանքը այնքան ուժգին եղած է որչափ մեր մէջ:

(\*) J. de Narfon, La Séparation de l'Église et de l'État. Paris, Lib. Félix Alcan, 1912.



138-28  
70066

Հակառակ այս իրողութեան Ֆաանսայի Ազգային ժողովը դեռ 1872 ին զինուորական ծառայութենէ ազատ կը կացուցանէր աստուածաբանական գաղտնիներու ուսանողները, և զինուորներուն ալ հարկ եղած գիւրութիւնները կ'ընծայէր որ կարող ըլլային իրենց կրօնական պարտականութիւնները կատարել կիրակի և տօնական օրեր: Իսկ 1873 ին Ազգային ժողովի որոշումով եկեղեցւոյ կողմէն ընտրուած չորս եպիսկոպոսներ կ'անդամակցէին հանրային կրթութեան բարձրագոյն ժողովին: Եկեղեցին ուրիշ կարևոր արտօնութիւններ կը վայելէր Ազգային ժողովոյ որոշումով Ֆաանսայի մէջ, երբ անդին, Խապիա կը խնայահէր նորհաստատ միացեալ թագաւորութեան մականին առջև և Պապը ինքզինք արգելափակ կ'ընէր վատիկանի մէջ:

1871 ին Ֆաանսայի պետական ելեմտքին մէջ կրօնական ծախքերու համար գրուած էր 49 միլիոն 683,981 ֆրանքի դոմար մը, իսկ 1872 ին 53 միլիոն 774,695 ֆրանք. այնպէս որ ժիւլ Սիմոն կ'ըսէր. «կաթոլիկ կղերը կը պահէ Քօնֆօրսայի տուած բոլոր առաւելութիւնները, և չ'ենթարկուիր ուէ սեղմուած զոր կը հարկագրէ Քօնֆօրսա: կղերը այսպիսի դիրք մը ամենևին չունեցանոյն իսկ ոչ Լուի-Ֆիլիպպի, ոչ ալ կարոլոս ժոյի ատեն: Ֆաանսայի մէջ կրթական, բարեօրրական, մարդասիրական բոլոր գործեր և հաստատութիւններ կղերին ձեռքն էին. դպրոցները մանաւանդ, և ասոնց կարգին Յիսուսեանց դպրոցները ամբողջներն էին կղերապետական գաղափարներու: Այս պատճառաւ կղերին ազդեցութիւնը մեծապէս զգալի էր նոյն իսկ ազգային ժողովոյ ընտրութիւններուն վրայ:

Ասոնք ընկերային կարգերու մէջ այնպիսի խնդիրներ էին որոնց լուծումը պէտք է յանգէր ի նպատակ աշխարհականացումի դատին: Բայց ասիկա սովորական միջոցներով զուլս ելլելիք ծրար չէր. վասնզի պահպանողականներու մէջ կային մարդիկ, որոնք խղճի ազատութեան կողմն էին, և կ'ըսէին որ ծնողներ պէտք է ազատ ըլլան իրենց զուակներուն կրթութիւնը վաստակելու որոնց որ կ'ուզեն: Եւ ամէնէն աւելի Յիսուսեանց դպրոցները վտանգաւոր նրկատուած էին, որովհետև աղետապետական դասակարգի դպրոցներն էին ատենք: Հետեւաբար երբ 1879 ին ժիւլ Ֆէռի կրթական նախարար եղաւ, իրեն առաջին գործ ըրաւ վերակազմել հանրային կրթութեան ժողովները, բայց մտքէ իսկ չանցուց չորս եպիսկոպոս անդամներուն պէտքը, որոնց տեղ չորս աշխարհականներ նշանակուեցան պետութեան կողմէն, ժիւլ Ֆէռի քալլ մըն ալ յառաջ երթալով՝ օրէնք մը քուէարկել տուաւ երեսփոխանական ժողովին մէջ, որ վերջ կը դնէր չարտօնուած միաբանութեանց դպրոցներուն, և 1880 Մարտ 29 ին երեք ամիս միջոց մը տրուեցաւ Յիսուսեաններու որ պարպեն իրենց դպրոցներն ու բնակարանները: Գարձեալ՝ երեք ամիս միջոց տրուեցաւ արձանագրուելու և արտօնուելու համար: Բնական է, Յիսուսեանք և իրենց կողմնակիցներ պայմանաժամէն ետքը, բռնի ուժով ցրուեց 261 կրօնական միաբանութիւններ: Եւ Ֆաանսայի աշխարհիկ կղերը, որ ամէնէն շատ վնասուողը պիտի ըլլար, չէ յուզուեցաւ իսկ վանական կղերին դէմ մղուած այս հալածանքէն. վասն զի զայն մրցակից կը նկատէր իրեն. իսկ բուն ժողովրդին յուզմունքը առերևոյ թան մը եղաւ. որովհետև այդ ատեններ, հազուադիւտ բացառութեամբ, ին-

կամ էր բոլոր կղերականութիւնը և ժողովրդականութիւն չէր վայելէր. այնպէս որ ժիւլ Գէուի կարող եղաւ իրագործել կրթութեան աշխարհականացումին ծրագիրը: Եւ այսպէս 1881 ին օրէնքով պարտաւորիչ եղաւ նախնական կրթութիւնը և միանգամայն չէզոք, այսինքն պետական դպրոցներու մէջ կրօնի պիտի չդաստիարակուէր: Բայց այս չէզոքութիւնը չյարդուեցաւ սակայն. որովհետեւ ֆօլ-Պէր իր Բարդակիան եւ Քաղաքային Գասխարակութիւնը գտագիրքին մէջ Աստուծոյ և կրօնքին դէմ գրեց, եպիսկոպոսներ բանադրեցին այդ գիրքը, և սակայն դատի քաջուեցան անոնք և բազմաթիւ ծխատէրներ ալ, իրրև գործակիցներ եպիսկոպոսներուն, զոկուեցան իրենց թոշակներէն: Այնուհետև աշխարհականացման ծրագիրը արագ արագ յառաջ տարուեցաւ. 1886 Հիտմբր. 30 ի օրէնքով նախնական կրթութիւնը բոլորովին աշխարհականացաւ, 1889 Յլս. 15 ին ալ ջնջուեցաւ կղերը զինուորական ծառայութենէն ազատագրող օրէնքը:

Կրթականէն ետքը Մարդասիրական, Բարեգործական և այլն գործեր ալ խլուեցան կղերին ձեռքէն: 1880 ին ջնջուեցաւ բանակներու երիցութիւնը, յաջորդ տարին աշխարհականացան գերեզմանոցներ և հիւանդանոցներ, յետոյ ջնջուեցան վարժապետանոցներու երիցութիւնը, գատական երգմնադիրներու մէջէն հանուեցաւ Աստուծոյ անունը, կրօնական խորհրդանշաններ արգիլուեցան հրապարակաստական սրահներու մէջ, և օրինականացաւ մեռելներու քաղաքային թաղումը, այնպէս որ 1882-83 ին Լուի Պլան, Կամպէթթա, Հանրի Մարթէն թաղուեցան քաղաքային կարգով և պետական ծախքով: Այսպէս հետըզհետէ կղերական և կրօնական բոլոր յարաբերութիւններ և կապեր Ֆռանսայի ընկերային հաստատութիւններու հետ օրէնքի ուժով հերքուեցան: և Լեւոն Ժ.Վ. պապին ջանքերը ի նպաստ կղերական հմայքը վերականգնելու, անօգուտ եղան, և նոյն իսկ 1904 ին միաբանութիւններուն պետութենէն արտօնուած դպրոցներն իսկ վակուեցան:

Ֆռանսա, որ պարծանքն էր Հռոմի եկեղեցւոյն, երբ իր պետական կարգադրութիւններով այնքան յառաջ դնաց Հռոմի եկեղեցւոյ հողեւոր պետին իրաւունքներն ու իրաւաստութիւնները հերքելու Ֆռանսայի կրթական, բարեգործական և մարդասիրական հաստատութիւններէն, Վատիկան ուղեց բարոյական վրէժով մը զգալի ընել իր բողոքին ուժգնութիւնը, երբ օր մը Ֆռանսական հանրապետութեան նախագահ Լուպէ պատրաստուեցաւ վտխազարձել 1903 ին Իտալիոյ կողմէն Ֆռանսայի տրուած թաղաւորական այցը: Ի՞նչ պիտի ընէր նախագահ Լուպէ. Հռոմ երթալէ ետքը պիտի այցելէ՞ր պապին, կամ պապը պիտի ընդունէ՞ր իր հեղինակութիւնը ջախջախող կառավարութեան մը նախագահը: Լուպէ ուղեց որ իր այցելութեան ծրագրին մէջ մտնէր Վատիկան ալ, բայց Պիոս Թ. կանոն մը հաստատած էր, որուն համեմատ «կաթոլիկ երկրի մը պետը պիտի չլինար մտնել Վատիկան՝ եթէ ան հիւրն ըլլար Իտալիոյ թաղաւորին»: Այս կանոնը ամուր բռնեցին Պիոս Թ. ի անմիջական երկու յաջորդները: Այդ կանոնին ողին սա էր. եթէ պապը ընդունէր Իտալիոյ թաղաւորին հիւր եղող կաթոլիկ երկրի մը պետը, պաշտօնապէս ընդունած պիտի ըլլար իր աշխարհական իշխանութեան ջնջումը:

Տարակոյս չկայ, նախագահ Լուպէ այցելեց Քուիրինալ և այս նախատինք

մը նկատուեցաւ հանդէպ վատիկանի՝ Լևոն ԺԳ. ի արտաքին դործոց Քարտուշար կարախնալ Մէնի Տէլ վալ-ի կողմէն :

Հետզհետէ Քօնքօրտայի տրամագրութիւնները նոր օրէնքներով կ'ստիպուուեցան և ֆռանսայի մէջ եկեղեցին իր կալուածներէն և ինչքերէն ալ զրկուեցաւ : Եկեղեցիէն խլուած և զրուուած այնքան կալուածներէն և դոյքերէն ետքը դեռ խոշոր հարստութիւն մը կը մնար կղերին ձեռքը, որոնց արժէքը կը գնահատուէր 300 էն 400 միլիոնի միջև՝ ըստ վալէի (Vallé) որ Պրիանի հաստատած օրէնքին գործադրութեան հսկող Ծերակուտական Թանձնաժողովին նախագահն էր : Քալլեո 300 միլիոն կը գնահատէր ատոնց արժէքը՝ 9 միլիոն տարեկան եկամուտով : Իսկ Պիէնվընիս - Մարթէնի գնահատումով 14 միլիոն էր այդ եկամուտը : միւս կողմէ Փ. Փրէլօ վաւերագրեալ ուսումնասիրութեամբ մը գրեթէ եօթը միլիոն կը գնահատէ այդ եկամուտը :

Ինչպէս կը տեսնուի, դրամական խնդիրը, նոյն իսկ իր նուազագոյն չափին մէջ, կեդրոնական տեղը կը բռնէ Պետութեան և եկեղեցւոյ բաժանման հիմունքը կազմող խնդիրներու շարքին :

Չենք ուզեր աւելի մանրամասնութիւններով ծանրաբեռնել այս յօդուածները՝ ցոյց տալու համար պատմութեան լոյսերուն տակ թէ ի՞նչ է ստոյգ նըշանակութիւնը Պետութեան եւ եկեղեցւոյ բաժանումը խօսքին, թէ ի՞նչպէս ծագում առաւ այս խնդիրը և ի՞նչպէս լուծուեցաւ թէ՛ բովանդակ եւրոպայի և թէ՛ մասնաւորապէս Ֆրանսայի մէջ :

Պատմութեան մէջ եկեղեցւոյ եւ Պետութեան բաժանում կը նշանակէ ջախջախումը և ջնջումը պապական պետութեան և գրաւումը տնտեսական բոլոր աղբիւրներուն անոր, որ ինչպէս տեսնք վտանգաւոր զօրութիւն մը կազմէր հանդէպ աշխարհիկ պետութիւններու՝ իր բարոյական և նիւթական շատ հարուստ միջոցներով :

Հայոց եկեղեցին, իր պատմութեան ամէնէն սիւսուս շրջաններուն մէջ իսկ, չէ իսկ ունեցած կղերապետական այդ վտանգաւոր զօրութեան շոշորդը :

Պատմական այս բացատրութիւնները իրաւունք կուտան մեզ շեշտելու թէ շիտակ չէ Պետութեան եւ եկեղեցւոյ բաժանման խօսքն ընել Հայաստանեայց եկեղեցւոյ վերաբերութեամբ, և վարուիլ այս եկեղեցւոյն հետ ճիշդ այն ողիւմ ու կերպերով, որոնք արտայայտուեցան և գործադրուեցան եւրոպայի մէջ պապին աշխարհական իշխանութիւնը ջնջելու և կղերապետութիւնը ջախջախելու համար հանրային գործերու և հաստատութիւններու վարչական և մատակարարական մարզերուն մէջ :

Թաշորդ յօդուածով պիտի խօսինք Հայաստանեայց եկեղեցւոյ տիրող պետութիւններու հետ ունեցած պատմական յարաբերութեանց վրայ :



# ԱՌԱՔԵԼԱԿԱՆՈՒԹԻՒՆ

## ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՑ

(Հ. Վ. Հացունիի նոր յօդուածին առիւ)

ՍԻՈՆ այս խորագրին տակ խմբագրականով մը (Յունիս Թիւ 6) բացատրած էր Գրիստոնէական եկեղեցւոյ առաջնականութեան բուն նշանակութիւնը, և խոսելով մասնաւորապէս Հայաստանի և Հոռոմի եկեղեցիներուն թաղէոս - Բարթողիմէոս և Պարոս առաքեալներու անձնական քարոզութեամբ հաստատուելու խնդիրներուն վրայ, բայց և բէ ասոնք աւանդութեան վրայ հիմնուած բաներ են, հետեւորդ աւանդ պատմական ստուգութիւնը ապացուցանելու համար շիտակ չէ խնդրին մտնելու «բարձրագոյն քննադատութեան» մեթոտով, որովհետեւ աւելի լաւ է, իբրև պահանջ ողջմտութեան, «պարկեշտօրէն և լայնամտութեամբ խոնարհիլ կրօնական և եկեղեցական աւանդութեանց առջև, և չկոխել լարձուն գեղիններու վրայ»:

Այդ խմբագրականը գրուած էր Հ. Վ. Հացունիի Բագրատիկայի մէջ բրած այն քննադատական փորձերուն առթիւ, զորս ՍԻՈՆ որակած էր իբրև «չաւ ոչ մնացած», և այս անգամ կը շեշտէ այդ շաւ ոչ մընացած որակումը. որովհետեւ հազարաւոր տարիներու աւանդութիւն մըն է այդ և շաւ ոչ է այդ աւանդութիւնը հերքելու ելլել պատմութեան և քննադատութեան անուշով. — «զման զի (յիտեղ տուած էինք իւնամբով քի) վերջապէս կարելի է նայն իսկ Հ. Վ. Հացունիի կողմէն իբրև պատմական աղբիւր գործածուած հեղինակները բզիկ բզիկ ընել քննադատական միւնոյն մեթոտով և ոգիով: Այնպէս չէ՞ (հարցուցած էինք): Մեկն ճոյն իսկ աւ մեր ժամանակներուն մեջ, մեր այիւրուն աղբիւր հասարուած իրողութիւններուն գրաւոր պատմութիւններ կը անցնանք քի ինչ կ'արժեն: Մարդիկ իրենց կիրքերով և շահերով միւնոյն են ամէն զարու մէջ և ամէն տեղ: Հետեւորդ սխալ է այնպէս կարծել թէ պատմութիւնը բնուածը ինքնին շատ աւելի բան կ'արժէ քան աւանդութիւնը»:

Հ. Վ. Հացունին պատասխանած է ՍԻՈՆի այդ խմբագրականին Բագրատիկայի Օգոստ—Սեպտ. Թիւին մէջ (էջ 274—281), «Պատմութիւն և Զգացում» խորագրով երկմասնեայ յօդուածով մը, որու Ա. մասին մէջ լաւ կ'անցնի մեր բրած կարգ մը կարեւոր դիտողութիւններու վրայէն, և շատ կողմնակի և առաջադրուած ծանրակշիւ խնդիրներուն հետ լաւք կապ չունեցող մանրամասնութիւններու մէջ կը մտնէ:

Բայց ո՛ր... այդ մանրամասնութիւններու մէջ ալ նշանակելի յայտարարութիւն մը կ'ընէ Հ. Վ. Հացունի, բնակով. — Երբ խորհուլտան մը գեղանին վրայ ուղենք նոր մը շինել, հինը կը քանդենք նախ: (Մեկն կ'ստորագծենք): Նոյն փոխանակութիւնը կը կատարուի նաև գրականութեան մէջ. նոր կարծիք կամ տեսութիւն մը տալու համար հասարակութեան, նախ կը հերքուի հինը, ցոյց տալով անոր տկար կողմերը, պաշտպանները և անոնց փաստերուն անբաւականութիւնը. բանասիրութեան պահանջն է այս» (Բագրատիկայ 275):

Եթէ չենք սխալիր, Հայաստանեայց եկեղեցւոյ Առաջնականութիւնը ո՛չ գրական խնդիր մըն է, ո՛չ ալ բանասիրական: Աւանդութեան մը ստոյգ ըլլալուն կամ չըլլալուն վրայ է խնդիրը:

Եւ Հ. Վ. Հացունի այս անգամ շատ աւելի յառաջ գացած է Հայոց աւանդութիւնը նմանցնելով խարխուլ տակ մը գոր կ'ուզէ ֆանդիլ և նոր մը շինել:

Աւանդութիւնը չի ֆանդիլ սակայն: Պատմական սուտեր, կեղծիքներ, խորհրդաւորած գիրքեր և գրութիւններ կը քանդուին միայն:

ՍԻՈՆ բայց էր թէ առաքեալներուն անձնական քարոզութեամբ Հոռոմի կամ Հայաստանի մէջ եկեղեցիներ հաստատուելու պատմութիւնը հիմնուած է աւանդութեանց վրայ, զոր կ'ընէ և կը շեշտէ այս անգամ ևս: Իսկ Հ. Վ. Հացունի կը պատասխանէ յաւակնոտ շեշտով մը, ո՛չ. Հոռոմի եկեղեցւոյն Պարոսէն հաստատուած ըլլալը պատմութիւն է, աւանդութիւն մը չէ, իսկ Հայաստանի եկեղեցւոյնը, աւանդութիւն է, այն ալ, բնի կ'ուզէ, անստոյգ, անհիմն աւանդութիւն մը. որովհետեւ թաղէոս Առաքեալը նախ եղեկացիք ստեղծեր են իրենց հաւար, և յետոյ Հայեր, Պարսիկներ

և Աղուանք անոնցմէ յափշտակեր են զայն, իրենց իսկ վկայութեամբ, տալով անոր մէկէ աւելի մահեր ու զիրեղմաններ: Եւ Հայք է. Գարուն կերտեր են Բարթողիմէոսի քարոզութիւնն ալ, միւսներէն աւելի բան մը ունենալու համար, մինչ անոր առաքելութեան ու նահատակութեան տեղերը ճըշդուած էին արտաքին և քան զմերն հնագոյն մատենագրութենէ: Այս ամէնը հաստատեցինք, կ'ըսէ շ. Վ. Հացունին, փաստակերով, և այնպէս կը յուսայ թէ ՍԻՄՆը պիտի հաւանի իր ձեռնարկութեան:

Անշուշտ, ՍԻՄՆ շատ սիրով պիտի հաւանէր շ. Հացունիի ձեռնարկութեան՝ եթէ ան երկու շափ և երկու կէտ չզործածէր իր քննադատութեան մէջ, Հոսմի եկեղեցւոյն աւանդաբանք վերածելով պատմութեան, և Հայաստանի եկեղեցւոյն աւանդաբանքը եղեակոյ եկեղեցւոյն մէջ ստեղծուած և Հայոցմէ յափշտակուած բան մը ներկայացնելով կամ իր նոր բացատրութեամբ խորհուղ ճան մը նմանցնելով զայն:

Քանի որ շ. Վ. Հացունիի քննադատութեան եզրակացութիւնը պիտի ըլլայ ֆանդուլ, պարտք կ'զգանք բիրեղացնել այս խնդիրները և վերածել երկու պարզ ձևերու:

Ա.— շ. Վ. Հացունին կ'ըսէ. Պետրոս Առաքեալ Հոսմ գացած ու հիմնադիրը եղած է Հոսմի եկեղեցւոյն, և ասիկա աւանդաբանն չէ, այլ պոսմոսիսն է այս:

Բ.— շ. Վ. Հացունին կ'ըսէ. ո՛չ Թաղէս, ո՛չ Բարթողիմէոս առաքեալներ Հայաստան չեն գացեր, աւետարան չեն քարոզեր, — Ինչո՞ւ, որովհետեւ կը պատասխանէ շ. Վ. Հացունի. . . . Թաղէս Առաքեալը եղեակոյնք ստեղծեցին Գ. Գարուն, յետոյ Հայեր, և ուրիշ ազգեր, յափշտակեցին զայն, և է. Գարուն ալ Բարթողիմէոսի ֆարգուրիները կերտեցին միսսնեռեկ աւելի բան մը ունենալու համար:

Մենք այժմ այս երկու խնդիրներուն պիտի մտնենք քննադատութիւն, պատմական խտուրտեամբ, և պիտի ըսենք նախ, թէ Պետրոս Առաքեալ Հոսմ չէ գացած, Հոսմի մէջ եկեղեցի չէ հաստատուած:

Ահաւաստիկ մեր փաստերը.

Ա.— Հոսմ առաջին անգամ գացող ա-

ռաքեալն է Պողոս և ո՛չ թէ Պետրոս: Գործք Առաքելոցը անպիճեկի և ամէն կասկածէ վեր վուերական ազրիւր մըն է: Արդ՝ այս զիրքին մէջ Պետրոսին շատ մը գործերը կը պատմուի, բայց Հոսմ երթալը չի պատմուիր: Եթէ Պետրոս Հոսմ գացած ըլլար, անպատճառ Գործքի մէջ անուանալն ակնարկ մը եղած պիտի ըլլար, եթէ ոչ լման կամ գոհացուցիչ տեղեկութիւն մը:

Բ.— Ամէնէն յառաջ Պողոս գացած է Հոսմ, և զարձեալ Պողոսն է որ իր հիմնած եկեղեցւոյն գրած է Հոսմայեցոց Թուղթն ալ, և ինչպէս զիտել տուած ենք արդէն, որուն մէջ իրաւամբ կ'ստատուէր որ Պողոս ակնարկութիւն մը ըրած ըլլար որեւէ կերպով, ըսելու համար թէ ինձմէ յառաջ մեր սիրելի եղբայրը Պետրոս ձեզի աւետարան քարոզած է, կամ ձեր եկեղեցին հաստատած է, ինչպէս որ Պետրոսի վերագրուած Բ. Թղթին մէջ (Գ 15) տարրեր առիթով մը կ'ակնարկուի Պողոսին:

Գ.— շ. Վ. Հացունի Պետրոսին Հոսմ երթալուն վկայ կը բերէ Պետրոսի Ա. Թուղթին, Ե. 13ը, ուր ըսուած է, « Ողջոյն տայ ձեզ որ ի Բաբելոն ընտրելապից եկեղեցին է», և աւելորդ յոգնութիւն յանձն կ'ստանէ հաստատելու համար թէ « Բաբելոն » չընում է: Ասոր հակառակը ո՞վ է պնդեր արդէն: Բայց եթէ Ս. Գրոց մէջ բոլոր բարբախտները ( շ. Վ. Հացունին է բարբ ) զիտեն թէ Բաբելոն « Հոսմի », հարկաւ տեղեակ ըլլալու են նաև թէ Ս. Գրոց Մատենագրութեան պատմութեամբ զբաղող « բարձրագոյն քննադատութեան » նշանաւոր ներկայացուցիչներ, հակառակ պաշտպանողական զօրաւոր բանակի մը, կ'ըսեն թէ Պետրոսի Ա. Թուղթը գրուած է Բրդ. դարուն սկիզբը ( Տէս J. Hastings, Dic. of the Bible, Vol. III. p. 785 և Peake's Commentary of the Bible, p. 902, 908 ), հետևարար Պետրոս չէ հեղինակը այդ թղթին (\*):

Պետրոսի Ա. Թուղթին գրութեան և հեղինակին հանդէպ մասնագէտներու կողմէն

(\*) Պետրոսի Բ. թուղթին հարազատութեան վրայ կասկածներ ցու աւելի ցին են, Եւսեբիոսն մինչև Սաղիս Ենոբարտի, որ պարս կ'զգայ պատգամել զայն և ( Տէս, Մեկն. Եօրց. Թորոց Կարուղիկեայց. Եպ. 1826. Կ, Պոլիս. էջ 390 ) և մինչև այս մե օրեր!

արտայայտուած քննադատական աննպաստ կարծիքները մասնանկէ կ'ընենք պարզապիս ցոյց տալու նախոր քի շատ սրտալ չի Հ. Վ. Հացունիին կոխած զեշիւր, այլ յարծուն է:

Բայց, կ'ըսենք, թէ և պատմականօրէն չի հաստատուիր Պետրոս Առաքեալին Հրոսոմ զացած բլլալը, սակայն կը հաստատուի աւանդութեամբ, որուն արձագանգը կուտան Հ. Վ. Հացունիին յիշատակուած Ս. Հայրեր:

Գ.— Պատմական արժէք ունի նաև սա պարագան թէ զոնէ Պետրոսի Հոսմ երթալուն ի նպաստ՝ պատմագիրներ չեն կրցած ճշգրիտ թուական մը նշանակել այդ երթիին համար: Եւ ժամանակագրութեան այս անստուգութիւնը կը տիրէ ո՛չ միայն Պետրոսին շուրջ, այլ նաև անոր յաջորդ նշանակուած առաջին Ինժ. պապերուն թրուականներուն շուրջ, այսինքն 67-157 տարիներու միջոցի մը թուականները չեն կրցած ճշգրտիլ և միայն մերձաւոր կամ հաւանական թուականներ նշանակուած են:

Եւ ասոնք զբական ազատցոյցներ են հաստատուելու համար թէ վաղեմի եկեղեցիներու առաքեալներուն անձնական քարոզութեամբ հաստատուիլը աւանդութիւններ են պարզապէս, և սկզբունքով ստո՛յգ են այդ աւանդութիւնները:

Սկզբունքով կ'ըսենք, որովհետև տարբեր խնդիր մըն է բոլորովին՝ թէ այդ աւանդութիւններ ե՞րբ զրի առնուած են, ի՞նչպէս առնուած են, և անոնց զբական յորինուածքին մէջ ի՞նչ փոփոխութիւններ եղած են այս կամ զիտուածով կամ պատճառով:

Յոյց տանք այժմ մեր փաստերը ի նըպաստ Հայց. եկեղեցւոյ աւանդութեան:

Մենք կ'նդունինք թէ Հայոց ազգային աւանդութիւնը շատ յետոյ զրի առնուած է, և զրի առնուածն այլ բանաքաղութիւն է այս կամ այն աղբիւրէն: Այս երեւոյթը տարբերակ չէ երբ նկատի առնենք խմբագրական արուեստը վկայարանութիւններուն:

Միևնոյն երեւոյթը կը տիրէ մեր ազգային մատենագրութեան մէջ ալ:

Բայց ասոնք բոլոր՝ աւանդութեան մը կամ պատմութեան մը զբականացման ձեւին շուրջ զարձոյ խնդիրներ են:

Եղիշէ և Փարպեցի Վարդանանց Պատե-

րագմին պատմիչներն են. իրարու համածայն և անհամածայն տեղեր ունին, տարբերութիւններ ունին, բուական նմանութիւններ ալ ունին, — ո՛րն է ճիշտը:

Վարդանանց Պատերազմը պատմական ղեպի մըն է. բայց պատերազմին վրայ զբուումները տարբեր են իրարմէ: Դեռ այդ երկու պատմիչներէն զատ միևնոյն պատերազմին վերաբերեալ տեղեկութիւններ կան ուրիշ տեղեր ալ:

Արց՝ մատենագրական այս խնդիրներ (մատենագիրներուն անձը, ժամանակը, իրարմէ կախում ունենալը շունենալը, զբուումներուն իրարու վրայ ունեցած առաւելութիւնները կամ թերութիւնները, և այլն) իրաւունք չեն տար քննադատին որոնալու կամ խճրճելու Վարդանանց Պատերազմին խոսկանութիւնը:

Մեր ոչքերուն առջև, մեծ պատերազմի առթիւ, Հայ ժողովուրդին տեղահանութեանց և տարագրութեանց, կամ հարածանքին պատմութիւնները զբուումն շատ մը լեզուներով: Ապագայ քննադատը ի՞նչպէս պիտի ելլէ այս թերու գէմ, Հայոց նպաստաւոր և աննպաստ զբուումներու մէջէն՝ եթէ ուզէ ճշգրիտ, պատմական գաղափար մը կազմել և բուն պատմութիւնը գրել իր ժամանակին համար, ևն թագրենք 2—300 տարի յետոյ:

Ի հարկէ պիտի բնդունի սա՛ պատմական իրողութիւնը թէ Հայերը 1915ին այսպիսի հարածանքի մը ենթարկուել են, բայց զարմանալի է որ, պիտի բւէ, իրարու այնչափ հակասող պատմութիւններ զբուում են այդ մասին, նոյն խի հարածանքի բնթացքին, և կամ քանի մը տարի ետքը, և պիտի ոչխտարի քննադատօրէն մեկնել և լուսարանել այդ հակասութիւններուն պատճառները:

Այս բացատրութիւններէ ետքը կը հարցընենք Հ. Վ. Հացունիին.

Ա.— Կ'ընդունի՞ք թէ Ս. Գ. Լուսաւորիչէն յառաջ Հայաստանի մէջ մեր Փրկչին Յիսուսի Քրիստոսի Աւետարանը քարոզուած էր:

Բ.— Կ'ընդունի՞ք թէ Հայաստանը Սանտորուկ անուն թագաւոր մը ունէր՝ ճիշտ Քրիստոնէութեան արշարոյսին, թէ Սանտորուկ թագաւորը աղջիկ մըն ալ ունէր

Սանդուխտ անունով, որ քրիստոնեայ ըլ-  
լալուն համար նահատակուեցաւ:

Գ.— Կ'ընդունի՞ք թէ Հայ պատմագիր-  
ներու անձանօթ, սակայն յատին աղբիւ-  
րերով ծանօթացած Արարտեան վիկար գո-  
յութիւն ունեցան Հայաստանի մէջ՝ Լու-  
սաւորչէն յառաջ:

Դ.— Կ'ընդունի՞ք թէ Ոսկեանց և Սու-  
բիասեց նահատակութիւնները պատմական  
իրողութիւններ են Հայաստանի մէջ նախ  
քան Լուսաւորիչ:

Այս հարցարանը զեռ կարելի է երկա-  
րել: Բայց այսչափը բաւական է մեզի հա-  
մար:

Եթէ ձեր պատասխանը Այո՛, կ'ընդունիմ  
է, այն ասին պէտք է բացատրել թէ

ա) Ո՞վ կամ որո՞նք զացին Հայաստան  
և քարոզեցին Աւետարանը Լուսաւորչէն  
յառաջ:

բ) Ո՞վ էր Սանդուխտը համոզող և  
քրիստոնեայ ընողը:

զ և զ) Որո՞նք էին Արարտեան վիպի,  
կամ որո՞նք՝ Ոսկեանց և Սուբիասեց: Ասոնք  
որոնք աշխատութեամբ և քարոզութեամբ  
քրիստոնեայ եղած էին Հայաստանի մէջ,  
Լուսաւորչէն յառաջ, որ նահատակուեցան  
իրենց քրիստոնէական հաւատքին համար:

Արդ՝ մենք պատմական անվիճելի ի-  
րողութեան մը առջև կը դնուինք, և այդ  
իրողութիւնը սա է որ Լուսաւորչէն յառաջ  
Հայաստանի մէջ Աւետարանը քարոզուած  
է, Հայաստանի մէջ քրիստոնէութիւն կայ,  
նահատակներ տալու ստիճան յառաջա-  
ցած քրիստոնէութիւն մը, թէ և հալածան-  
քի տակ և զեռ գաղտուկ, քանի որ պե-  
տական կրօնքը հեթանոսութիւն է:

Ուրեմն ո՞վ կամ որո՞նք եղած են Լու-  
սաւորչէն յառաջ Աւետարանը քարոզող-  
ներ Հայաստանի մէջ:

Հայոց աւանդաբեր կ'ըսէ թէ Թադեոս  
և Բարդուղիմէոս առաքեալներ:

Այս աւանդաբերը, կ'ըսենք մենք,  
պատմական իրողութեան մը արձագանգն  
է, որ Հայոց մէջ շատ ուշ զրի անուած  
է, և զրի առնուածներն ալ քննադատելի  
թերութիւններ ունին, և այնչ և Բայց այս  
բոլոր ժամանակագրական և մատենագրա-  
կան թերութիւններ, իրաւունք կուտան  
քննադատին եզրակացնելու համար թէ

Հայաստան աւետարանուած չէ Լուսաւոր-  
չէն յառաջ:

Կրնանք վիճել Թադեոսի անունին ուղ-  
ղագրութեան վրայ. կրնանք խնդիր ընել  
անոր երկոսասանից կամ եօթանասանից  
խումբէն ըլլալը կամ չըլլալը և քննութեան  
ենթարկել զայն, և այլն. միևնոյն կերպով  
կրնանք քննել նաև Բարթողիմէոսի անձը,  
զործունէութիւնը և իր մասին զրուածնե-  
րը, բայց չենք կրնար ըսել թէ որովհետեւ  
այսուայն թերութիւններ կան ասոնց պատ-  
մութեան մէջ, հետեւաբար սեղծուած և յու-  
փըշակուած բան մըն է Հայոց աւանդաբերը:  
Ասիկա հակառակ է ողջամիտ քննադատու-  
թեան մը պայմաններուն:

Հայեր Քրիստոնէութեան արշալոյսին  
անցիր ժողովուրդ մըն էին: Ի՞նչ իրաւունք  
ունի քննադատը պահանջելու որ այս սե-  
ղիւր ազգին զաւակները գրած ըլլային ի-  
րենց քրիստոնէացման պատմութիւնը ա-  
ւելի կանուխէն: Վասն զի, զարմանալի և  
շատ ցաւալի իրականութիւն մըն է որ Հայ-  
եր նոյն իսկ իրենց այբուբենքի գիւտին  
չնորհքով մէկ պատմութիւնը չեն գրած,  
և նոյն իսկ չեն գրած Ս. Մեսրոպին, Եզ-  
նիկին, և առհասարակ առաջին թարգմա-  
նիչներուն կենսագրութիւնները, Երզ զա-  
րու մէջ, երբ ամէնքն ալ զրիչ ունէին այ-  
լևս, ոսկի՛ զրիչ մը, և կրնային շատ կա-  
րեոր բաներ գրել և աւանդել Ազգին: Ի՞նչ  
է այս անփշեցուցիչ լուրթեան գաղտնիքը:  
— Կամ չեն գրած, և կամ գրած են և չեն  
հասած մեզի:

Հ. Վ. Հայոցնի սուսկնախանութեան և  
աւանդութեան խնդրին վրայ միայն մէկ  
տեսակէտէն կը նայի. մինչ պատմագէտ  
քննադատին պարաքն է ամէնէն յառաջ  
մաքով փոխադրուիլ այն միջավայրը, ո-  
րուն զէպքերը կ'ուզէ քննել, քննադատել  
և խնդրին նայիլ այլեայլ անկիւններէ, և  
ինչ որ կը պակտի վաւերագիրներու չգո-  
յութենէն, լեցնել այդ թերին Intuition-ով:

Ի՞նչպէս կարելի է լուսաւորեալ, քա-  
ղաքակրթեալ և քրիստոնէութեան արշա-  
լոյսին գրեթէ բոլոր ծանօթ աշխարհի տի-  
րող հոռմէական պետութեան մէջ զարգա-  
ցած, զրիչ բոնող մատենագիրներու վկա-  
յութիւններ փնտուկ Սանտարուկի թագա-

ւորած երկրին մէջ, ուր Ս. Կղեմեսի, Ս. Իգնատիոսի կամ Ս. Իրենոսի ճառերուն կամ թուղթերուն պէս բաներ գրուած ըլլալին, և մենք այսօր դիւրութիւն ունենայինք ատոնց մէջ մտաէն կամ հետուէն ականարկներ կամ նպատաւոր խօսքեր գտնել Լուսաւորչէն յառաջ Հայաստանի մէջ Աւետարան քարոզող առաքեալներու մասին:

Սակայն եթէ Լուսաւորչէն յառաջ հայ աղբիւրներ կը պակսին, բարեբախտաբար «Ափրիկէի Կիկերոնը» (Տերտուղիանոս), որ ապրած է 155 - 222, շատ հետաքրքրական փաստ մը կուտայ ի նպատակ Հայոց ազգային ասանդութեան ստուգութեան:

Պենտեկոստէին հրաշալի դէպքը պատմադրուած է Գործի մէջ (Գլ. Բ. 8-11). կարգ մը ժողովուրդներու ներկայացուցիչներ, որ ականատեսու ա կանջալուրը եղան այդ դէպքին, սա կերպով դատաւորուած են հոն. — «Պարթևք և Մարք, և Իղամացիք և որ բնակեալ են ի Միջագետս, ի Հրէաստանի և ի Գամբրս, ի Պոնտոս և յԱսիա, ի Փոնտիկոս և ի Պամփիլիա», և այլն: Արդ, Տերտուղիանոս կը սրբազրէ Հրեասանը և ասոր տեղ կը գնէ ՀԱՅԱՍՏԱՆ. — Cui enim et alii gentes crediderunt? Parthi, Medii, Elamitae, et qui inhabitant Mesopotamiam, ARMENIAM, Phrygiam, Cappadociam, et incolentes Pontum et Pamphylia, և այլն: Ըստ Ալիշանի թարգմանութեան — «Արո՞ւ՛ (բայց եթէ Գրիստոսի) հաւատացին այլևայլ ազգք, Պարթևք, Մարք, Ելամացիք և որք ի Միջագետս և ի ՀԱՅԱՍՏԱՆ, ի Փոնտիկոս», և այլն (Արշ. Բրիտ. Հայոց. էջ 10-11):

Ի՞նչ պէտք ունէր լատին եկեղեցւոյ վարդապետ մը (Տերտուղիանոս) այդ սրբազրութիւնը ընելու, «երե իր ասէն յետևե՛ր ի Հայս ծաւալեալ զքրիստոնէութիւն» (Ալիշան, անդ, էջ 83):

Այս պատմական վկայութեամբ կը հաստատուի թէ երկրորդ դարուն մէջ, այսինքն Լուսաւորչէն հարիւրէ աւելի տարիներ յառաջ, Հայաստանի մէջ Գրիստոնէութիւն մը կայ, — ուրեմն, կը հարցնենք. ո՞ր առաքեալը կամ քարոզիչը գնաց Հայաստան և կենդանի խօսքով քարոզեց Աւետարանը հոն:

Հայկական ասանդուրիներ կուտայ այս

պատմական հարցումին պատասխանը և կ'ըսէ «Թաղեոս Առաքեալ»:

Ինչպէս ըսինք և հոս անգամ մըն ալ կը կրկնենք, բուն խնդիրը Հայաստանի մէջ քրիստոնէութեան գոյութեան վրայ է Լուսաւորչէն յառաջ, և ո՛չ թէ Հայաստան գացող Առաքեալին կամ առաքեալներուն մասին կանուխ կամ անագան գրուածներու վրայ, որոնք կրնան պատմադիտորէն և քննադատորէն թերի ըլլալ կամ անգոհացուցիչ:

Հայր Տիւչէն (L. Duchesne), իր Եկեղեցական Պատմութեան մէջ խօսած ատեն Հայաստանի քրիստոնէացման մասին, ճիշդ Հ. Վ. Հացունիի պէս կ'ըսէ թէ Բարթողիմէոսի և Թաղէոսի վերաբերմամբ եղած գրոյցները չեն կրնար պաշտպանուիլ, թէ Բարթողիմէոսինը առնուած է Զրդ կամ էրդ դարու բիւզանդական ազբիւրներէն, թէ Թաղէոսինը Եղեալոյ նըշանաւոր պատմութեան մէկ յարմարումն (adaptation) է, որով Հ. Տիւչէն բուն ասանդուրիներ կ'ուզէ կապել Լուսաւորչի առաքելութեան հետ. այսու ամենայնիւ Հ. Վ. Հացունիէն աւելի լայնամիտ քննադատութեամբ մը դիտել կուտայ. — «Եւ սակայն պէտք է հաստատել որ Եղեալոյ հետ եղած կապակցութիւնը կ'երեի թէ բաւական կանուխէն ի հանդէս եկած է: Փ. Բիւզանդ կաթողիկոսական աթոռը միշտ կը մասնանշէ իրրե «Աթոռ Արքայն Թաղէոսի» (\*):

Իսկ Հ. Վ. Հացունիի միաբանակիցներէն Դոկտ. Հ. Յ. Աստուրեան, իր Քրիկն. Վեր. Ընդ մեջ Հայաստանի և Հռովմայ գիրքին մէջ կ'ըսէ. — «Հայ մասանդրութեան իրրե առաջին յուշարձանները կազմող երկու գրուածոց մէջ, (Բիւզանդի Հայոց պատմութեան և Թաղէոս Առաքելոյ ու Սուրբ Սանդուխտի վկայարանութեան մէջ), որոնք չորրորդ դարուն վերջերը գրուած են, կը յիշուի Հայոց թագաւոր մը Սանա-

(\*) Cependant il faut constater que le rattachement à Edesse paraît s'être produit d'assez bonne heure. Fauste de Byzance désigne toujours le siège catholical comme «le trône de Saint Thaddée» (Hist. Ancienne de l'Eglise. Tome III. 5ème Edition, 1914, էջ 329 - 530):

արուկ անուամբ իբր սպանող Առաքելոյն, որ է առաջին դարու վերջերը կամ երկրորդին սկիզբները: Արեմն ազգային աւանդութիւնը կը ճանչնայ Սանատրուկ թագաւոր մը այն ժամանակի մէջ, յորում գայն կը դնեն արտաքին մատենագիրներու քննադատութեամբ ճշգրտած և հաստատուած տեղեկութիւնները (էջ 196-197):— «Յիրաւի այս գրուածքը (Վկ. Թաղէտի Առաքելոյն և Սանդխտոյ կուսին) բուն պատմութիւն մը չէ, բայց մեզի կը ծառայէ Սանատրուկ թագաւորին ժամանակը յաւատարմութեամբ, որուն գուտարն էր Սանդխտ կոչը: Այս գրութիւնը, որ կը խօսի քրիստոնէութեան ի Հայս առաջին քարոզութեան վրայ, անշուշտ նախերգանք մ'է Ազաթանգեղոսէ գրուած քրիստոնէութեան մուտքին պատմութեան» (էջ 351): (Մե'րն են ստորագրուածները):

ՍՌՈՆ զիսկ տուած էր իր առաջին խմբագրականին մէջ թէ Աւանդութիւնը չի շինուիր և զոր վերագոյն այս անգամ ալ շեշտեց: Եւ մեր յառաջ բերած ապացոյցները կը հաստատեն թէ Հայաստանի մէջ Լուսաւորչէն շատ, շատ յառաջ կայ Առաքելալի մը կամ առաքելաներու անձամբ այցելութեան աւանդութիւնը:

Հ. Յ. Տաշեան իր «Վարդապետութիւն Առաջնորդ անվանեալ կանոնաց մատենը» քննադատական զորմին մէջ խօսելով Լարուրնայի հայ թարգմանիչին կատարած փոփոխութիւններուն վրայ, ատենցմէ շատ հետաքրքրական օրինակ մը յառաջ կը բերէ, և կ'ըսէ.

— «Երկրորդ և նշանաւորագոյն փոփոխութիւնն ըրած է Լարուրնայի հայ թարգմանիչը գրութեան վերջին մասին մէջ Ազգէի մահուան նկատմամբ ստորոյն բոլոր պատմածները կերպարանափոխելով. այսինքն ստորոյն պատմածը թէ Ազգէ յեղեհիս մեռաւ և թաղուեցաւ, — որ հակառակ է ազգային աւանդութեան, — փոխելով Ազգէի ողբերգութեան յԱրեւելս, որմէ ի հարկէ կը հասկցուի նաև ի Հայս: Օրինակի համար ստորին կ'ըսէ «Հիւանդացաւ յԱռհա և ել յաշխարհէս յայսմանէ» այսինքն մեռաւ. հայը փոխած է՝ «ևս յետ այսր ամենայնի կամեցաւ Ազգէ առաքելալ (գնալ) ի կողմանս արեւելից» և այսպէս յառաջ: Հայն իւր նպատակին հասնելու

համար պէտք տեսած է ըստ այսմ եղանակաւորել Ազգէի մահուան նկատմամբ բոլոր ըսածները, փոփոխելով, զուրս թողով կատարներ և յաւելլով մանր խօսքեր: Մինչև անգամ ստորոյն նշանակած Ազգէի մահուան ամսոյն անունն ու օրը պահած է իբրև ժամանակ Ազգէի մեկնելուն յԱռհա՛յէ և Արեւելք երթալուն: Միով բանիւ ազգային աւանդութեան ամէն հակառակ բան հետացուած է, թէև առանց գայն մանրամասն ընդմիջարկութեան պատմելու» (էջ 199): Մե'նք ստորագրուեցինք:

Ըսել է Ազգային Աւանդութիւն մը կայ որ Լարուրնային հայ թարգմանիչը, իր օտջև գտած աղբիւրին տեղեկութիւնները կը յարմարցնէ այդ աւանդութեան:

Եւ քանի որ կա՛յ այդ աւանդութիւնը հայաստանի մէջ եւս Լուսաւորիչ, ուրեմն ստոյգ է որ առաքելական քարոզութիւն եղած է Հայաստանի մէջ: Ասիկա տրամաբանական անխօսափելի եզրակացութիւնն է պատմական իրողութեան մը, որ աւանդութիւն միայն կրնար պահուիլ Հայաստանի մէջ և պահուած է:

Այժմ Հ. Վ. Հացուրնին կը մնայ այդ կամ ոչ ըսել:

Եթէ այո՛ ըսէ, ինքն ալ ընդունած պիտի ըլլայ Տերառուղիստոսէն մինչև Ալիշան և Տաշեան ընդունուած աւանդութիւնը: Եւ այն տտեն կրնանք քննադատութեան բոլոր խտտութիւնները թափել այդ աւանդութեան գրականացման թելութիւններուն վրայ: Վասն զի ասիկա այլևս զուտ մատենագրական խնդիր մըն է և քննադատին իրաւունքն է մանր քննութեան ենթարկել գայն:

Իսկ եթէ ո՛չ ըսէ, և պնդէ թէ այդ աւանդութիւնը խառնույ ճուռ մըն է, զոր պիտի հ քննել, ևս նոր մը չիկնել, ՍՌՈՆ ազգայնապաշտ տեսնելու համար թէ ի՞նչ է Հ. Վ. Հացուրնին նոր շինելիք տունը:

Քաղաք երկաւոր, զեկեղեցի քաղաքում պանեա. և զեկեղազուս անուանդ քաղաքս ի խաղաղութեան:

### ԿՐՈՆԱԿԱՆ

(Ճաշու առարկական ընթերցումներու առթիւ կիրակնօրեայ խոսկումներ)

Ա

### Ի Ն Ք Ն Ա Ք Ն Ն Ո Ւ Թ Ի Ի Ն

(Գ. ԿԻՐ. ԶԿՆԻ ԽԱՉԱՆԵՐԱՅԻՆ)  
(Բ. Կորնթ. 5—13)

Իր բախտին թողուած անդեկ՝ աննըպատակ բարեպաշտութիւնը յաճախ ամէնէն վտանգաւոր վիճակն է հոգիին համար. վասնզի, կա՛մ քարացած ձեականութեանց մէջ կը թմրեցնէ սիրտը, և կա՛մ տարտամութեանց վրայ կը ցիրուցանէ զգացումներուն թափը:

Գործի աշխարհին մէջ երբ մարդ լըրջօրէն և պարբերաբար քննութեան չ'ենթարկեր իր հաշիւները, ուշ կամ կանուխ՝ սնանկութիւնը օր մը յանկարծ կ'զգետնէ զինքը:

Այսպէս է նաև հոգևոր կեանքին մէջ. — Անձին հանդէպ գործադրուած աւնաչառութիւնն է միայն որ ուէ ատեն կրնայ փրկել զմեզ ինքնախարէութենէն և անոր տխուր հետեանքներէն:

Արդ, բարեպաշտութեան հիմը կամ հաւատքին արմատը — աշխարհիկ պատկերով՝ զրամագլուխը — Քրիստոսի կենդանի գաղափարն է միայն: Որպէսզի իրապէս քրիստոնեայ ըլլաս՝ պէտք է որ Քրիստոս ստուգապէս ապրի մէջդ. պէտք է որ անոր խորհո՛ւրդը ըլլայ հոգեկան լոյսերուդ և բարոյական զօրութիւններուդ միակ վտարանը:

Ազքատասիրութիւն՝ բարեխրութիւն՝ գթասիրութիւն, արդարութեան տենչը՝ ազատութեան հրայրքը՝ ճշմարտութեան իղձը, բոլոր առաքինութիւնները, առանձնապէս և միասնաբար, ոչինչ կ'արժեն, այսինքն չեն կրնար պտղաբերել ո՛չ մէկ տեսական արդիւնք, ու սէրը ինքնին՝ ամէնէն ոճրագործ յիմարութիւնը կը դառնայ, եթէ իրենց ներշնչումը չեն ստանար Քրիստոսի գաղափարականէն:

Քրիստոնէին պարտքն է քննել երբեմն երբեմն իր հոգին՝ ինքզինքը, փորձարկել իր խզճատանքը, ստուգելու համար թէ

Քրիստոս իրօք կ'ապրի՞ զեւ իր մէջ, հասկընալու համար թէ մերթ ընդ մերթ իր ներքին կեանքին մէջ երևան եկած բարի ձկտումները արդիւնքն են մակերեսային և հարեանցիկ բերումներո՞ւ թէ խոր և ինքնէկ ազդումներու, որոնք մաքուր և կենդանի ազբուրէ մը միայն կրնան բղխիլ:

Ու լուսազոյն է որ մարդ ինքնին կատարէ ինքնաքննութեան այդ զործը, հանդուրժելով ամէնէն դառն փորձարկութեանց տաժանքին, որոնք աւելի փրկաբար կրնան ըլլալ իրեն համար քան չեղինակաւոր ազդեցութեանց՝ այսինքն իշխանութիւն մը կամ օրէնքին ներգործութիւնը:

Երբ Քրիստոսի գաղափարը մարդոց հոգւոյն մէջ յայտնուելով՝ աստուածօրէն կը բազմի հոն, ա՛յն ատեն միայն սիրտերը կը լսեն խաղաղութեան երգը. ա՛յն ատեն միայն թշնամութիւնը կը հեռանայ ընկերային շրջանակներէն. ու եկեղեցին, այսինքն հաւատացեալներու եղբայրութիւնը, սուրբ ողջունի համբոյրին յօգովը, կ'ամբապնդուի ինքն իր մէջ. վասնզի Սէրը կը թաղաւորէ այլ ևս, ամէնուն մէջ սփռելով իր կենդանաբար զօրութիւնը:

Ք

### ՈՂՋՄՏՈՒԹԻՒՆ՝ ԳՈՐԾՈՒՆԷՆՈՒԹԵԱՆ ՍԷՋ

(Ն. ԿԻՐ. ԶԿՆԻ ԽԱՉԱՆԵՐԱՅԻՆ)  
(Գաղ. Բ. 1—10)

Երկրորդական խնդիրներու մասին կարծիքի տարբերութիւնը չի կրնար խանգարել միեւնոյն գործին նուիրուած հոգիներուն համբաշխութիւնը, երբ անոնք համաձայն են էականին՝ այսինքն բուն սկզբունքին շուրջը:

Իր համոզումին անկեղծութիւնը ունեցող մարդը պէտք չէ քաշուի հրապարակաւ պարզել իր գաղափարները և անոնց իրականացումին համար ըրած աշխատանքը. ուրիշ խօսքով՝ պէտք չէ խրտչի քննադատութենէն, որմէ անպատճառ լոյս միայն կրնայ ծաղիլ իր անցեալ և ապագայ գործունէութեան համար հաւասարապէս:

Ստոյգ է. ո՛չ մէկ ատեն ու ո՛չ մէկ տեղ հարթ է գիւր չէ եղած կեանքը. բտագտանքը անձնական նկատումներուն խոզովակով յաճախ իր մաղձն է որ կը թափէ ամէնէն մաքուր ջանքերուն հալոցին մէջ:—Քաջ գործիչին առաջին պարտականութիւնն է պաշարելնով երարձրէն, այսինքն ազնուական ներողամտութեամբ զիտել սուտ եղբայրներու այդ ակամայ ե երբեմն նոյն իսկ կամաւոր սպրդումները, անխախտ հաւատքով թէ չկայ ճշմարտութենէն աւելի գերագոյր ոյժ մը, որուն ուշ կամ կանուխ պիտի հնազանդին ամէնքը:

Անոր երկրորդ պարտականութիւնն է աննկատ վերաբերմունք մ'ունենալ միշտ անո՛նց հանդէպ, որոնց վրայ կ'անձնաւորուի օրէնքին իշխանութիւնը: Թէ ի՛նչպիսի անձեր են կամ եղած են այդ իշխանութիւնը ներկայացնողները, ամէնէն կարեւոր հարցը պէտք է նկատուի ասիկա. էականք ա՛յն է որ ընդունուի օրէնքը եւ անոր զործադիր հեղինակութիւնը:

Հնազանդութիւնը, զոր կը պահանջէ իշխանութիւնը, կ'ուզուի օրէնքի գաղափարին, ու անոնք որ կը յարգեն օրէնքը, անմիջապէս յետոյ յարգած կ'ըլլան նաև ինքզինքնին:

Երբ մթնոլորտը անգամ մը լեցուած է այսպիսի բարի եւ քաղցր արամադրութիւններով, այսինքն երբ ողջմտութենէ միայն կ'առաջնորդուին բոլոր կողմերն ալ, փոխադարձ հասկցողութեան գետիներ յարգարուած է այլ ևս: Կարծիքի տարբերութիւնները, եթէ տակաւին կը մնան իսկ, առառուելն միջոցներու զանազանութիւն միայն կրնան յառաջ բերել, ու սիրտերը, սիրով լուսաւորուած, թէև տարբեր ճամբաներէ, բայց աւելի սերտ կերպով, կ'ուզուին նոյն նպատակին:

**ԲՈՒՆ ԲԱՐԻՆ**

(Ձ. ԿԻՐ. ԶԼԵՆ ԽԱՉՎԱԲԱՅԻՆ)  
(Գաղ. Դ. 3—18)

Քրիստոնէութիւնը, իբրև կրօնք, հիմնուած է հոգւոյ եւ ճշմարտութեան պաշտամունքին վրայ. այս պատճառաւ, անոր բարոյականը հոգևոր սկզբունքներէ

միայն պէտք է առնու իր անունը:

Աշխարհի նիւթական բմբռնումներէն եւ կենցաղական պայմաններու հարկադրանքէն ծնած ձեւերը, որոնք՝ իբրև ձէս՝ այս կամ այն կերպով մուտ գործած են Աւետարանի կրօնքին մէջ ալ, պէտք է հրսկել որ շտանան առաւելագանց կարևորութեան զիրք. այլ մնան ա՛յնպիսի ատիճանի մը վրայ, որքան հարկաւոր է՝ որ պէսզի կարենան միայն աւելի՛ տպաւորել ընծայել քրիստոնէական կրօնքին խորհուրդը եւ անոր բարոյականին սրբութիւնը: Առ առաւելն տա՛ն են անոնք եւ պէտք է որ սպաննեն հոգին:

Հակառակ արդիւնք մը՝ ամբողջական եղծումը պիտի ըլլար առաքելական դարու աւետարանական զործունէութեան:

Անօգուտ չի լինիր թերևս զիտել թէ այդ ձէսերուն մէջ կան մասեր, որոնք, տոհմիկ հին հաւատքի եւ բարքի փշրանքներ, ընդունուած են եւ կը պահպանուին տեսակ մը ազգային նախանձայնչութեամբ. կան նաև, որոնք, բնապաշտական եւ նախադոյն կրօնքի վերջամասնութիւններ, իրենց գոյութիւնը յաւերժացուցած են կարգ մը մարդկային եւ բնագրական սովորամտութեանց շնորհիւ միայն: —Արդա՛ր միայն պիտի ըլլար ընդունիլ սակայն թէ ո՛չ ազգային եւ ո՛չ բնական նկատումները պէտք չէ կարենան տկարացնել եւ ջնջել մարդուն մէջ ինչ որ յաւելաւ աւելի անխել եւ բարձր է հոգիին համար. ճշմարիտ կրօնական եւ բարոյական կեանքը:

Ինչպէս մարդու մը համար երանական բան մը պիտի ըլլար հոգեկան վայելքի մը փոխարէն զո՛նկ իր աչքը, մարմնին ամէնէն կարեւոր մէկ գործարանը, նոյնպէս համայնքներուն համար ընկերային բարձր հոգեվիճակի արդիւնք պէտք է համարուի ցեղային երկրորդական մասնաւորութիւն մը հանրային եւ բարոյական առաւելութիւնով մը փոխարինելու արամադրութիւնը:

Աչգրը կ'ապրին ոչ թէ մանր զգացումներու, այլ մեծ սկզբունքներուն ուժովը:—Ու ժողովուրդի մը ճշմարիտ բարեկամներն անոնք են որ այդ ուժով կը խօսին իրեն:

Հին կրօնքները, զրեթէ ամէնքն ալ, աւելի կամ նուազ չափով, հիմնուած էին

բնութեան տարերային զօրութեանց պաշտամունքին վրայ. երկուզն էր անոնց բարոյականին խարխուլը:—Քրիստոնէութիւնը, սէրը բնելով առանցք Աստուծոյ եւ մարդու յարաբերութեան, յեղաշրջեց մարդկութեան ճակատագիրը:

Իր գիտակցութեան առջև, մարդը այլևս զերի մը կամ տղայ մը չէ, զերիվերոյ սլժերու առջև սոսկումով լեցուած, այլ որդի մը, որուն մէջ բարձրագոյն և յաւիտեանական ժառանգութեան մը իրաւունքին ըզգացումը կ'ազդագէ:

Այս զգացումը կը զօրանայ սրտին մէջ հոգոյ և ճշմարտութեան լոյսովը միայն, որ է յուն թարիմ, ու ինչ որ կը տկարացնէ զայն՝ խաւար է ինքնին, այսինքն չարիք՝ կրօնքին, ու աղէտք՝ բարոյականին համար:

Պ

### ԿՈՐՍՈՒԱԾՆԵՐԸ ԵՒ ՓՐԿՈՒԱԾՆԵՐԸ

(ԳԻՒՏ ԽԱՅ)

(Ա. կարգ. Ա. 18—24)

Բացի բոլոր տեսակէտներէն, որոնց համեմատ կարելի է բազմատեսակ խմբաւորումներու վերածել մարդերը, կայ ուրիշ մը, շատ աւելի կարեւորագոյն մը, որ երկուքի կը օրոհէ՞զ անոնք:—Նշանածոց մըն է կարծես ան, թաշը, որուն հանդէպ ունեցած իրենց վերաբերմունքին համեմատ, մարդոցմէ շատեր անոր մէկ կողմը կը կենան, և ուրիշ շատեր՝ միւս կողմը:

Մէկ կողմը, եթէ կ'ուզէք՝ ձախակողմեան աւագակին կողմն են անոնք որ թաշին կը նային իբրև յիմարութեան խորհրդանշանի մը վրայ. կը ծաղրեն զայն. կը մերժեն անոր տուածը, եւ կը քամահրեն ուզածը: Կորուսի ճամբան է այնպիսիներուն կեանքը. վասնզի ամէն օր բան մը կ'ոչնչանայ իրենց մտքին ու սրտին մէջ. ու մութը աստիճանաբար կը բռնէ իրենց հոգին, խանդարելով իրենց բարոյական և հոգեւոր զգացողութիւնը:

Միւս կողմն են անոնք որ խաշին պատգամը ճշմարիտ աստուածային կեանքով մը ողելորուած կը համարին: Ասով կը ներշնչուին. թոյլ կուտան որ իրենց տեսլականը մնայ ան ընդ միշտ. ու ամէն օր

իրենց կեանքին մէջ կը զգան նոր զօրութիւն մը, որ կը վերանորոգէ զիրենք, բարձրացնելով իրենց ճաշակները, և ազնուացնելով իրենց իղձերը: Այսպիսիներուն կեանքը իրականացումն է փրկութեան, անոնք ինքզինքնին շարունակ կը զգան աստուածային զօրութեան մը ազդեցութեան ներքեւ:

Եւ իրօք, ճշմարիտ իմաստուններ են այսպիսիները:

Մինչդեռ բոս աշխարհի «իմաստուն»ները կորուստէ կորուստ կը զորին օրէ օր, չզտնելով իրենց յոյսերուն իրականացումը նիւթական նշաններու և մտաւոր իմաստասիրութեան փորձարկութեանցը մէջ, անոնք, բուն իմաստունները, իրենք ինքնին կը լինին ապացոյցները աստուածային իմաստութեան իրականութեան, իրենց վըրայ ու կեանքին մէջ զգալով և ցուցնելով անոր զօրութեան յայտնութիւնը:

Գանիր:

Թ. Ե. Գ.

### ԵՓՔԻ ԿԻՆԸ ՉՍՐՏԱՍՈՒՒՔԻ

Խաչը այնքան գօրեղ պիտի  
 Չի բուէ՝  
 երէ վրեմ խաչուած շրլար  
 Ինքն Տէր:  
 Տէրը առեամբ կըցու ըլլալ  
 Խաչին տէր,  
 Քրիստոնէայ հանձարին լոկ  
 Տանուէր:  
 Խաչելութեան մէջ իմք Յիսուս  
 Չէ միմակ,  
 Կիմն ալ լոյսին մէջ խաչուէր  
 Ինքին տակ:  
 Մին իր լուծը տուաւ խաչով,  
 Միւսն ալ  
 Իր արցունքով: Լուծով լուծին  
 Միանալ:  
 Կիմեք քրիմն ողբերգութեան  
 Իրենց փայլ,  
 Արտասանով Տիրոջ արիւն  
 Լըսանալ:  
 Ազրը այնքան պիտի չըլլար  
 Քերթիկէ,  
 երէ կիկը սէ խաչին տակ  
 Չարտասուէր:

ՊԻՐԷՈՆ

ԼԻՒՈՆ ԷՍԱՃԱՆԵԱՆ

## ԳՐԱԿԱՆ

## Լ Ա Ս Ա Ր Յ Ի Ն

## ՍՈԿՐԱՏԻ ՄԱՀ

(Շար. Սիսն, րիւ 10 էջ 268)

- «Մարդերու անմասոյց միջոցին մէկ կէտին մէջ,  
 թերեւս երկինքի մէջ, թերեւս այն տեղ իսկ ուր ենք՝
- 425 Կայ ուրիշ աշխարհ մը՝ դաստ մը եղիւտեան, կամ երկինք մ՝  
 Ուսկից չեն սահիր անցնիւր մեղրի երկայն վրտակներ,  
 Ուր միայն ասուածով ծարաւ բարի հոգիներ  
 Դեռ չեն արբեցած յաւերժական նեկտարով,  
 Բայց ուր սուրբ ուրուներ կամ ոգիներն այն անմահ
- 430 Խողխողուած իրենց մարմնին կ'երթան առնուլ մրցանակն:  
 Ո՛չ մըքին այն Տեմպէն, ո՛չ ծիծաղկոտ Մենայն այն  
 Չոր շունչն առատօտին անուշ բոյրով կ'արբեցնէ,  
 Ոչ ձորերն Հեմոսի, ոչ այն բերրի բլլուրներն՝  
 Որոնք Երասաօ կարկայներէն կը դիւրաւին,
- 435 Եւ ոչ ալ ֆերթոյներէն սիրուած երկիրն այն չքնաղ՝  
 Ուր նամբորդը կը մոռնայ իր իսկ աշխարհն հայրենի,  
 Չեն կրնար համեմատուիլ երանաւտս այն վայրին՝  
 Ուր նայուածին Ասուծոյ՝ հոգիներուն կուտայ լոյս.  
 Ուր տուն երկնային չի վերջանար գիշերով.
- 440 Ուր անոր շնչած օդն է արդարեւ կեանք ու սէր.  
 Ուր անս'ր կուտան անմեռ կամ վերածնող մարմիններն  
 Նո՛ր զգայարաններ հեշտաններու համար նոր.  
 — Ի՛նչ, երկնից մէջ մարմիններ՝, կեանքն ու մահը քով քովի՞.  
 — Այո՛, հոգիով աղակերպած մարմիններ:
- 445 Հոգին՝ որ կազմէ այդ ըզգեսներն երկնահրաշ  
 Տարրերուն ծաղիկը համագոյլէն կը հաւքէ,  
 Մաքրագոյն ինչ որ կայ քէ՛ կեանքին մէջ քէ՛ նիրքին,  
 Թափանցիկ հառազայրներ՝ըր անուշակ այդ լոյսին,  
 Ու գոզրիկ գոյներու բոլոր ցոլերն երփներանգ,
- 450 Իրիկուան՝ ծաղիկներու ծոցէն կորզած բուրումներն,  
 Այն փողցրիկ մրմունջներն՝ զոր սարփաւոր Ձեփիւղը  
 Հեծեծող կոհակէն գիշերուան մէջ կը շորթէ,

431. Տեմպէ. Թեալիոյ հովիւր՝ զոր ֆերթոյ մըն կը կոչէ իր հովանաւոր անտաններուն համար: 431. Մենայ. Արկաղիոյ լեռը՝ ուր կը բնակէին Ապոլոնն եւ Պան ասուածը: 434. Երասաօ. Լակոնիոյ գետը, ըս-պատեսոյի երջակայքը:

- Այն բոցը՝ որ կը ցնդի ոսկի՝ կապոյտ ցայտներով,  
 Բիւրեղը ջինջ երկընքի՝ մէջ բաւալող վսակներուն,  
 455 Ծիրանին՝ որով ա՛յգը կը ներկէ իր հաչաղն  
 Եւ դողող սասղերուն շառաւիղներն հանդարտիկ  
 Իբարու միացած ներդաւնակ յարմարումով  
 Կը խառնուին իր մասներո՛ւն սակ՝ շինելու իր մարմինն .  
 Եւ հոգին, որ երբեմն երկրի վրայ գեղ գերի
- 460 Ընթոս կիբերո՛ւ դէմ կը կրճուէր ընդունա՛յն,  
 Այսօ՛ր իբրեւ յողորդ անոնց անգոր իղձերուն՝  
 Մեծ փառքով կը սիրէ ըզգայութեանց աշխարհին,  
 Անվերջ հանդիմներով կ'օժտէ անոնց թիւն անբառ,  
 Խաղալիք մ'ընելով կեանք՝ ժամանակ ու միջոց:
- 465 Թռչելու համար մերք՝ ուր իղձ մը գին կը կանչէ,  
 Կը սիրէ ան խնկել թերեւ թեւերն զեփիւռին,  
 Յուշի՛կ՝ ծիածանի ցոլէն անոնց գոյն սալով,  
 Երկինքէն դէպի դրժոխք, արեւմտսէէն արեւելք  
 Թափառող մեղուի մը պէս՝ ամենուրեք ծառ կուգայ
- 470 Գտնելու՝ համբուրելու ձեռագործներն Ասուծոյ:  
 Մերք փայլուն այն կառքին՝ զոր կ'ընձեռէ այլն իրեն՝  
 Երկվար մը կը լրծէ մըրկայոյզ ու խիզախ,  
 Եւ չհնաղ ամայներո՛ւն մէջ ուր կեակներ կան ցանուած՝  
 Փնտռելու համար իբրէ սիրուած այն մեծ ոգիներն՝
- 475 Արեւէ դէպի արեւ, դրուրքենէ դրուրքին .  
 Կը բուշի, կը կուշի իր իսկ սիրած հոգւոյն հետ .  
 Անբապառ միջոցին լա՛յն մանուածներէն կը քալէ,  
 Աւ ինքզինքը կը գտնէ միտ Ասուծոյ գրկին մէջ:  
 Հոգին, պահպանելու համար իր բունն երկնային,
- 480 Փոխ չառներ մարմիններէ իր ըզգասիկ սնունդն ու կեր,  
 Ո՛չ նեկտարն՝ որ կը հոտի ըմպանակէն Եբէի՝  
 Ո՛չ բոյրը ծաղիկներուն՝ զոր կը գողնայ շունչն հովին՝  
 Ո՛չ իրեն իպսիս թափուած գինւոյն ձօնն ու նուէր  
 Չեն կրնար ջամբ սալ հոգւոյն, ան խորհուրդով կ'ապրի լոկ ,
- 485 Գոհացուած իղձով, սիրով, գրացումներով, որ յաւէտ  
 Իր անմահ էութեանն անմահական են հարակն:  
 Երկընքի բազմապատկած պրտաղներուն շնորհիւ՝ ան  
 Կը պանէ, կ'երկայնէ, կը յաւերժէ իր կեանքը,  
 Եւ կրնայ, իր անանց սիրոյն ուժովը միայն
- 490 Բազմազնել իր էութիւնն, եւ իր կարգին ըստեղծել:  
 Վաարնգի, մարմիններու պէս բեղմնաւոր է խորհուրդն .  
 Ի՛նչ մը լոկ կը բաւէ աշխարհ մ'ամբողջ լեցնելու .  
 Եւ ինչպէս հնչիւն մը արձագանգէն կրկնուած՝  
 Անվերջ բազմապատկուած՝ անհունին մէջ կ'արեւաւէ,
- 495 Կամ ինչպէս՝ տարածուելով վաղանցուկ կայծ մը ինքնին

կը վառէ բազմին վրայ բոց մը անեւջ՝ անմասնում .  
 Այսպէս իբար կուգան այդ էակներն անառաւ ,  
 Ըսեղծի՛չ սէրն իրենց մէջ բախանցելով շարունակ ,  
 Աննունին մէջէն գիբար կը փրկեսրոտեն , կը խառնուին .  
 500 կը սիրեն գիբար յաւերժ ընդգրկումով , կը ծընին .  
 Ու , անբնակ աստղերուն լեցընելով գաւառներն՝  
 Իրենց զարմը բոլոր կ'երկարաձգեն երկնի մէջ :  
 Ո՛վ սարփակն երկնային , սուրբ գեղումներ , բոց ըզգաս ,  
 Համբոյրներ՝ ուր անդարձ հոգին հոգւոյն կը խառնուի ,  
 505 Ուր իդնն յաւերժական՝ գեղեցկութիւնն ալ անբիծ  
 Հեռանցի նիչ կ'արձակեն շողապասուած իբարու :  
 Եթէ կարենայի՛ր . . . Բայց ձայն մ'հրնչեց յարկին սակ .  
 Իմաստունն ընդհասուած՝ ականջ կը դնէ անխրոպ ,  
 Ու մենք դէպ արեւմտս կը դարձընենք աչքերնիս .  
 510 Ա՛ն , օրուան յոյսն էր որ կը խուսափէր երկինգէն :  
 . . . . .  
 Աչնն անդին դարձընելով Մեսասանից պալատներն՝  
 Անոր բո՛յն կը կարկառէր կոտիւղին մէջ պրղընձի ,  
 Ընդունեց զայն Սակրաս միշտ սեռն ու լուրջ նակասով ,  
 515 Եւ իբրեւ պարգեւ մը սուրբ վե՛ր առնելով ձեռքին մէջ ,  
 Վայրկեան մ'իսկ չառկախելով նոր ըսկըսած իր խօսքը ,  
 Պարսելէ առաջ զայն՝ իր մտածումն աւարեց :

(Շարունակելի) Ե . Ե . Դ .

**ՍԿԱՐՐՈՆԻ ՏԱԳՈՒՆԱԳԻՐԷ**

**ԱՐՅՈՒՆՔ ԵՒ ՄԱՐԿԱՐԷՅ**

Ան՝ որ հիւնայ կը հանգչի հոս՝  
 Գուրք է շարժած քան թէ նախանձ .  
 Տեսաւ քանի՛ցքս մտնեմ , ափսո՛ս ,  
 Դեռ չըսպտած կեանքն իր վաղանց :  
 Անցորդ , ա՛ն , մի՛ համեր ժրխոր .  
 Ըզգո՛յ՛ջ , չըրբայ որ արբընեայ ,  
 Զի առաջին գիշերն է որ  
 Խեղճ Սկարրոն կը ֆնանայ :

Այդ ծովուն խորեւն որ՛ւրս գալով դուն՝  
 Ո՛ւր կ'երբաս մարգարիտ շողշողուն .  
 — Տեսերու սէ յոջան դա՛նքն պըսուդ ,  
 Ո՛ւր կ'երբաս ո՛վ արցունք արարութիս :  
 — Ես կ'երբաս՝ պերճ քաղի մը վերեւ  
 Շըքեղ զարդ մ'ըրբայտ արդարեւ :  
 — Իսկ ես ալ կըր զանկալ Սասմոյ  
 Հոգիին սուգն եւ ոխսը նաճոյ :

SCARRON

PROSPER BLANCHEMAIN



# Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

## « ՀՈՎՈՒԱՆՈՑԻ ԵԿԵՂԵՑԻՆ »

1. — Հովուանոցի եկեղեցւոյն վերաբերեալ ազգային յիշատակութիւնք.

ԲԵՐԵՆՔ հեռեւեալ ազգային յիշատակութիւններն, ժամանակագրական կարգաւ: 690ին, Գրիգոր քորեպոսկոստոս Արշարունին, «ընթերցեալոց մեկնիչ» մը կը գրէ. «ժողովին ի հովուանոցն յիմենորոյ ժամանկն այս կանոն կատարի (կանոնը կը գնէ): Տաշեանի Ձեռագրաց Յուցակին (թ. 5 և 9) երկու ծառայները, մին՝ 1223 կամ 1261, մյուսն՝ 1506 թուականու, կը հրահանգին. «Ճրագաւուցին Յունկարի նիւզ ժողովին ի Սուրբ Հովուանոցն ի աստեանոց ժամն, և այս կանոն կա. ՍՂ. Տիր հովանցի զիս, դարձեալ ՍՂ. ո՛ հովանց խաչայելի նայ. Աւան. ըստ Դուխաւու. և հովանց...» «... Յետ այսորիկ կրանեն ի Հովուանոցն ի Սուրբ Բերդինիմ, և ժողովին ի ներս ի յայնն ի մտքամն և այս կանոն կատարի. ՍՂ. ԿՅ. Տիր ասաց զիս. Աւան. Մասք. և Յսի. Քսի. ծնունդն եր այսպիս. » Ս. Աթոռոյս Մատենագրանին ծառայներէն (թ. 12 և 1է63) ձեռագրիւններն ալ քննեցինք, կը կրկինն միեւնոյն կանոնը և կը հրահանգեն նոյն օրը երթալ Հովուանոցի եկեղեցին, և կատարել ա՛յն կանոնը զոր շինած էր Յակոբ Տեառնեղբայրը, և ապա՛ դառնալ Բեթղէհէմի Ս. Այլը սինկօք և մամեկինօք»: Գրագիր եկեղեցական մատենք այս հրահանգը իրարմէ ընդօրինակած են յար և նման, մինչև ժ.՝ զար, և յետոյ ալ: Ձեռագիր ծառայներէ զառ մեր մատենագիրներէն ու մանք ալ կը յիշատակեն Հովուանոցի եկեղեցին: Անանիա Շիրակացին «երիցս երանեալ վարդապետը» (Է. դար) իր «մնացորդք բանից» գրուածքին մէջ (էջ 7) հետեւեալ կերպով կը յիշատակէ, «... քանզի գրեալ է ի սկզբան կանոնին այսպիս, քի սո՛ւ Սրոյ Յայտնութեան կատարի ի Յունկարի, ուր է վեց անոյն. ժողովին ի Հովուանոցն և զայս ինչ կանոն կատարեն և ապա ի Բերդինիմ և ի յայնն»: Դարձեալ, Մովսէս Կազանկայտուացի (Է. դար) իր Պատմութեան մէջ (էջ 227-28), «Անուանք Վանօրէից, որք յերուսաղէմ են շինեալ» խորագրով գլուխ մը ունի, ուր իբր «ականտակ», երուսաղէմի վանքերուն և եկեղեցացի վրայ շահեկան տեղեկութիւններ կուտայ, և ի մէջ այնոց կը յիշատակէ Հովուանոցի եկեղեցին, որուն նկատմամբ իր կատարած նրկարագրութիւնը՝ տեղագրական և պատմական տեսակէտով մեծ կարեւորութիւն ունի. իր խօսքերն են. «... և անքի յարձ-

րեւնք հեռեւեալ ազգային յիշատակութիւններն, ժամանակագրական կարգաւ: 690ին, Գրիգոր քորեպոսկոստոս Արշարունին, «ընթերցեալոց մեկնիչ» մը կը գրէ. «ժողովին ի հովուանոցն յիմենորոյ ժամանկն այս կանոն կատարի (կանոնը կը գնէ): Տաշեանի Ձեռագրաց Յուցակին (թ. 5 և 9) երկու ծառայները, մին՝ 1223 կամ 1261, մյուսն՝ 1506 թուականու, կը հրահանգին. «Ճրագաւուցին Յունկարի նիւզ ժողովին ի Սուրբ Հովուանոցն ի աստեանոց ժամն, և այս կանոն կա. ՍՂ. Տիր հովանցի զիս, դարձեալ ՍՂ. ո՛ հովանց խաչայելի նայ. Աւան. ըստ Դուխաւու. և հովանց...» «... Յետ այսորիկ կրանեն ի Հովուանոցն ի Սուրբ Բերդինիմ, և ժողովին ի ներս ի յայնն ի մտքամն և այս կանոն կատարի. ՍՂ. ԿՅ. Տիր ասաց զիս. Աւան. Մասք. և Յսի. Քսի. ծնունդն եր այսպիս. » Ս. Աթոռոյս Մատենագրանին ծառայներէն (թ. 12 և 1է63) ձեռագրիւններն ալ քննեցինք, կը կրկինն միեւնոյն կանոնը և կը հրահանգեն նոյն օրը երթալ Հովուանոցի եկեղեցին, և կատարել ա՛յն կանոնը զոր շինած էր Յակոբ Տեառնեղբայրը, և ապա՛ դառնալ Բեթղէհէմի Ս. Այլը սինկօք և մամեկինօք»: Գրագիր եկեղեցական մատենք այս հրահանգը իրարմէ ընդօրինակած են յար և նման, մինչև ժ.՝ զար, և յետոյ ալ: Ձեռագիր ծառայներէ զառ մեր մատենագիրներէն ու մանք ալ կը յիշատակեն Հովուանոցի եկեղեցին: Անանիա Շիրակացին «երիցս երանեալ վարդապետը» (Է. դար) իր «մնացորդք բանից» գրուածքին մէջ (էջ 7) հետեւեալ կերպով կը յիշատակէ, «... քանզի գրեալ է ի սկզբան կանոնին այսպիս, քի սո՛ւ Սրոյ Յայտնութեան կատարի ի Յունկարի, ուր է վեց անոյն. ժողովին ի Հովուանոցն և զայս ինչ կանոն կատարեն և ապա ի Բերդինիմ և ի յայնն»: Դարձեալ, Մովսէս Կազանկայտուացի (Է. դար) իր Պատմութեան մէջ (էջ 227-28), «Անուանք Վանօրէից, որք յերուսաղէմ են շինեալ» խորագրով գլուխ մը ունի, ուր իբր «ականտակ», երուսաղէմի վանքերուն և եկեղեցացի վրայ շահեկան տեղեկութիւններ կուտայ, և ի մէջ այնոց կը յիշատակէ Հովուանոցի եկեղեցին, որուն նկատմամբ իր կատարած նրկարագրութիւնը՝ տեղագրական և պատմական տեսակէտով մեծ կարեւորութիւն ունի. իր խօսքերն են. «... և անքի յարձ-



ւելից կուսէ ըստ Յորդանանու կողմանէ երեք ասպարիգոփ հենի ի Բերդեհեհեհ. և Հովանոց (Հովանոց), ուր երկու եկեղեցիք են, և սրահարաց մասշիւ: Գրիգոր Տաթևացին ալ, իր ծննդեան քարոզին մէջ կ'ընդհատակէ Հովանոցը և կատարուած կանոնը. «... վասն այսորիկ այսօր նախ ի Հովանոցն ընթանալք, որ և հասարակ տեղի սուրբ ժաշտանն, ուր բանասուրհոսքս եւք ժողովեալք և ստեղծ Ստրուս... և սպա երբան սա Մամրն ի յայն ի տեղի ծնեղեան. վասնզի ի յայն ծնա Քրիստոս փրկիչն, և ի մտաւն եղաւ, և հովիտն ընթացան» (Զմբան հաս. էջ 31-32):

2.— Հովանոցի եկեղեցւոյն պատմական ծագումը.

Բեթղեհէմի արեւելեան կողմը կը գտնուի Պէյթ-Սահուր փոքրիկ գիւղը. որ է ըստ Ս. Գրոց, Բերութքամամ «հանդէպ Բեթղահէմի» (Երեմ. ԽԱ, 17). այս գիւղին սահմանին մէջ է «Հովանոց գաղաթ», ուր շինուած է «Հովանոցը» (արար. Տէյր էր-Ռաւաթ) և հո՛ս էր որ հրեշտակները հովաներուն աւետեցին Յիսուսի ծնունդը: Մարինոս լատին պատմիչը կը վկայէ թէ շատ հին ժամանակներէն, այս տեղւոյն գրայ շինուած էր փառաւոր եկեղեցի մը, Ս. Հեղինէ թագուհիին կողմէն, երկարութիւնը 46 թղաչափ. իսկ լայնութիւնը՝ 25. և նուիրուած էր Ս. Հրեշտակապետաց: Ըստ վկայութեան Նիկէփորոսի, այս եկեղեցւոյ մէջ կը գտնուին երեք հովանոց գերեզմանները, ինչպէս 670 ին, տեսնած է Արզուլֆ եպիսկոպոս, իր ուխտաւորութեան առթիւ: Մարինոս գիտել կուտայ թէ այս նուիրական տեղը կը յարդեն ո՛չ միայն քրիստոնեայք, այլ նաև Մահմետականք կանթեղ կը վառեն, խունկ կը ծխեն, և լատին կրօնաւորք մննդեան ճրագալուցին «Փառք ի բարձունս» կ'երգէին:

Երգ գարուն, Կրտսիկ Սկիւթուպօլսեցին՝ իր «Մար-Սապայի» կենսագրութեան մէջ շահեկան տեղեկութիւններ կուտայ Հովանոցի եկեղեցւոյն հիմնարկութեան և այլ պարագայից նկատմամբ. յիշելին տուած տեղեկութեան համաձայն, արքա Մարկիանոս, որ հակառակորդ մը եղած Քաղկեդոնի ժողովին և միաբան Երուսաղէմի Ս. Բնասարիոնի վանքին, Եղոկիա թա-

գուհիին նիւթական օժանդակութեամբ, 454 ին, Բեթղեհէմի արեւելեան հիւսիսային կողմը, կը հիմնէ «Հովանոցի եկեղեցին»: Մարկիանոս ցո՛րչափ հաւատարիմ կը մնայ միարևմտաբնակ, իր վանքը շէն և ճոխ էր, և ո՛ւր հարիւրաւոր վանականներ կը բնակէին իր տեսչութեան տակ. բայց ան չկրնարով մնայ նոյն համոզմաներուն վրայ, իր վանքն ալ ինկաւ չքաւորութեան մէջ և անշքացաւ: Սկիւթուպօլսեցին երկու դէպքեր կը պատմէ, և այդ առթիւ կը յիշէ «Հովանոցը» (Տէյր էր-Ռաւաթը) առաջինով կը պատմէ Տէյր-Տօզի վանքին հիմնադիր Ս. Թէոդոսի այցելութիւնը Հովանոցին, որ կը գտնուէր Տէյր Տօզի վանքին և Բեթղեհէմի միջև. իսկ երկրորդով թեկուայի վանքն ապաստանած Որոզինէսեան վանականաց մէկ արարքը. 542 ին, նոյն վանականներն, զէն ի ձեռին, կ'ուզէին քանդել Մար-Սապայի վանքը. բայց անոնք չկրցան հասնիլ իրենց նպատակին. շատ մը դեղերու մեղէ յետոյ, յոգնած՝ ապաստանեցան «երանելի Մարկիանոսի վանքը». դարձեալ, ըստ նոյն պատմչին, Մարկիանոս վախճանած է 492 ին: 542 էն վերջ Հովանոցի նկատմամբ պատմական յիշատակութիւն չենք գտներ օտար եկեղեցական մատենագրաց քով: Հաւանաբար, այդ վանքը 614 ին կիսաքանդ եղած է պարսկական յարձակմանց առեւն:

3.— Հովանոցի եկեղեցւոյն տեղւոյն նկատմամբ արտակարծութիւն.

Պաղեստինագէտներէն Մէսթէրման՝ յետ մահու հրատարակուած իր մէկ ուսումնասիրութեան մէջ («La Terre Sainte, 1923») կ'եզրակացնէ թէ Հովանոց գաղտի եկեղեցին Ս. Գրոց Գողիթայ աշտարակին (Մենսիյ, ԼԵ. 21) մօտն էր, և դաշան ալ կը կոչուէր Սիար էլ-Ղանեհ: Տէյր էր-Ռաւաթըրուն «Հովանոցը» չէր, այլ ան Հուսթի վանքն էր, որմէ Սիար կը Ղանիմ 600 քաջ հետ կը գտնուէր, զէպի արեւելեան հիւսիս: Մէսթէրման այլ և այլ վկայութիւններ յատաճ կը բերէ իր այս ճշգրտման հաստատելու համար, և կը յարէ թէ Գողիթայ աշտարակի «Հովանոցին» մէջ կ'ապրէր, 385 ին, արքա Յովհաննէս կատարնոս, ինչպէս ինքն ալ կը յիշատակէ իր

Մարտէլլ գրած մէկ ճառին մէջ. 388'ին ալ գարձեալ հո'ն կը բնակէր Բլաբը Հորանցոյի հեղինակ Բալլատորը: Մէսթէրման յետոյ մէջ կը բերէ երգ գարու Սաղիմական վրացերէն նորագրու ծիսարանը, որուն համաձայն Ծննդեան ճրագաւուցին գիշերը կղերականք և հուստոցեալք Բեթղեհէմէն կ'երթային Հովուանոցը և կ'երգէին «Փառք ի բարձունս» երգը. նոյն հեղինակը կ'ըլլէ նաև Երուսաղէմացի եպիփան վանականը, որուն տեղեկութեան համեմատ, «Հովուանոցը (Poemnim) կը զբնուէր Բեթղեհէմի արևելեան կողմը, ա'յն տեղը ուր հրեշտակը կ'ընցաւ հովուաց և բնաւ աննոց...»: «Միտն» էջերը չեն ներքեր Մէսթէրմանի աւուսնասիրութեան մանրամասնութիւնքն մի առ մի յիշել. իր մէջ բերած վկայութիւններն անորոշ են և տարրամ: Ի հակասակէն, ուրիշ գիտնական մը, Լիէվէն աը Համ, իր մէկ աշխատասիրութեան մէջ («Guide - indicateur des sanctuaires et Lieux historiques de la Terre-Sainte», էջ 62-63), շրնդունիր մէջ բերուած ճշգուծը, յայտնելով թէ Բեթղեհէմցիներուն դարաւոր աւանդութիւնը կը հակասէ այդ կարծիքին, և թէ ամէն դարու ուխտաւորք խակական «Հովուանոցը» կը նկատեն Պէյթ-Սահուրի մօտիկ եկեղեցին որ մինչև հիմակ պահած է իր գոյութիւնը, թէև կիսով աւերակ: Լիէվէն մէջ կը բերէ նաև վկայութիւնը ԺԻ. դարու ուղեգիր Բուս վանահայր Դանիէլի, որ իր արանատես կը վկայէ թէ Պէյթ-Սահուրի Հովուաց գաշտի եկեղեցին, թէև կիսով աւերակ, կը գտնուի Բեթղեհէմի գիմոցը, Ս. Ծննդեան վանքէն մէկ վերստ հետաւրութեամբ. ի հուսն կար հոն գեղեցիկ վանք մը, ձիթասաւանով: Դորձեալ, նոյն հեղինակը դառնութեամբ կ'ըլլատասկէ թէ Սիար էլ-Կանէմի մէջ պեղումներ կատարողներն իրենց ձեռքով յարմարացած են երեք հովիւներու կարճեցեալ գերեզմաններն: Այդ վայրը գտրի է պատմականութենէ, և թէ հո'ն տեղ մը եղած է միայն գինեչիութեան:

4. — Մեր այցելութիւնը Հովուաց եկեղեցոյն.

Դպրոցական արձակուրդէն օգտուելով, Սեպտ. 19'ին մեր Ս. Ծննդեան վանքի ար-

դի և նախկին տեսուչներուն՝ Տ. Աշոտ և Տ. Վրթանէս վարդապետաց, նորոյր և Մասթէս սարկաւազաց և Բեթղեհէմի դպրոցին ուսուցիչ Պ. Յակոբ կարապետեանի հետ, այցելեցինք Տէյր էր-Ռուտի եկեղեցին, որ կը գտնուէր ընդարձակ գաշտի մը կեղանք, ա'ն օրրանած էր և այրի մը մէջ փոքուած. եկեղեցոյն արևմտեան կողմը, իրարմէ փոքր անջատուածով Լրկու մարմարեայ սիւներու տակ կը գտնուէր երեք Հովուաց գերեզմանը, որուն մօտերը կային մոզայիքի մը նաչորդներ. հարաւային և հիւսիսային պատերը ունէին պատահաններ՝ վերնայարկի եկեղեցիէն լոյս առնելու համար, և որք այժմ փակուած են քարերով. կողակին երկու կողմերը կը նշմարուին հետքեր որմանկարներու, որ 35 տարի յտնաջ, հրեհի մը հետեանքով, ոչնչացած են: Այս եկեղեցիին վրայ, ի հուսն, կառուցուած էր ուրիշ եկեղեցի մ'ալ. որուն աւերակները տակուին կ'երևին. կը թուի թէ ան աւելի պայծառ էր և ունէր շքեղ կառուցուածք մը. տակուին կ'աւանուին սեղանը իր վէմքարով, կամարներուն շորս վիմաշարքը, կողակին աջակողմեան հնօրեայ պատրկիտով փրած. մոզայիքի բեկորներ և եկեղեցոյն սեամբ. աւանդարտը կը պատմուի թէ Հովուանոցի այս եկեղեցին ունէր կանանց յատուկ վանք մը. այս վերնայարկ եկեղեցոյն տեղոյն վրայ հաս հոն ցրուած կան խոյակներ՝ ծաղկածև քանդակներով, մարմարէ սիւնարուներ, որ անտարակոյս Խաչակրաց քանդակագործութեան արտագրութիւններն են: Տէր էր-Ռուտի այս վանքը, ինչպէս վերև ակնարկեցինք, բուն Հովուանոցի եկեղեցին էր, և այժմ կը գրանուի Յունաց ձեռքը. կ'թուի թէ ան, որքան որ Պարսից յարձակման կործանուած էր, բայց ստորնայարկը կանգուն մնացած էր և վերնայարկը վերաշինուած էր Խաչակրաց օրով, ինչպէս կ'ապացուցանեն տաշուած սիւներու մնացորդները: Համաձայն մեր քննութեան, ճշգրիտ կը նկատենք մեր Կաղանկայտուացիին վերև մէջ բերուած յիշատակութիւնը և Լիէվէնի բացատրութիւնները, որ ճշգորէն կ'ապացուցանեն թէ Պէյթ-Սահուրի Հովուաց գաշտի եկեղեցին՝ պատմական մեր «Հովուանոցն» է: Այցելեցինք նաև Սիար էլ-Կանէմի

գաշտը, Տէյր էր-Ռաւաթէն քիչ մը հեռի. Զրանչիսկեանք հոն արտ մը դնելով՝ այգիի վերածած են գաշն և պարսպած. 1859 ին այ պնդումներ կոտարած են և գտած են շատ մը այրեր՝ որ հաւանարար գերեզմաններ էին. չգտանք հոն ո՛չ վանքի և ո՛չ եկեղեցւոյ հետքեր. և բաւ մեր համոզման Սիւրը էլ-Կանէմի արտի տեղագրութիւնը և պրոպոմները չեն հաստատեր Մէսթէրմանի դիտողութիւնները, հետեւաբար Տէյր էր-Ռաւաթ՝ գարաւոր աւանդութեամբ և պոստմականութեամբ, կը մընայ իրր բուն «Հովուանոցը», որուն ընկերովի սեփականատէր՝ Հայք, Յոյնք և Լատինք Ծննդեան զիշերը, ի հնուան, կ'երթային հոն թափօրով, «Փառք ի բարձունս» երգելու և պատարագելու համար: Մենք վերև յիշատակեցինք մեր ազգային յիշատակութիւնք, որ կը հաստատեն այս պարագան: Օտար ծխարաններն այլ հետեւալ կերպով կը նկարագրեն «Հովուանոց» երթալու հանդիսական թափօրը. «Կէս զիշերին գանդահարութիւն կ'ըլլայ, բոլոր ուխտաւորները կը հաւաքուին Բեթղեհէմի Ս. Ծննդեան եկեղեցին. և հոն կը կատարեն զիշերային ժամերգութիւնը. կղերը կ'զգեստաւորի Ս. Այրին մէջ և կը մատուցանէ զիշերուան պատարագը. յետոյ կը կազմուի մեծ թափօր, ժողովուրդը և կղերը լապտերներով և մոմեղինօք և կանթեղներով կ'իջնեն Հովուաց գաշտի «Փառք ի բարձունս»ի եկեղեցին, ուր կը կատարուի առաւօտեան ժամերգութիւնը և բարձրատախան եկեղեցական մը կը պատարագէ. լուսածաղին՝ բոլորն ալ կը վերադառնան ի Բեթղեհէմ, և Պատրիարքը Աւագ սեղանին վրայ Ս. Պատարագ կը մատուցանէ.» (տես Bethléem, le Sanctuaire de la Nativité, էջ 182): Դարաւոր սոփօրութիւն մը, այժմ թէև խափանուած, բայց երուսաղէմի Հայ եկեղեցին՝ նախընտրած է «քաջ հովուին» ծննդեան Ս. Այրին մէջ երգել հրեշտակային չքնաղ երգը, — «Փառք ի բարձունս Աստուծոյ, ի յերկիր խաղաղութիւն և ի մտօղիկ հանդիսին,»

ՄԿԻՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԻՆՈՒՆԻ

### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

#### ՄԱԳԻՍՏՐՈՍԻ աշինել ԲԱՅՇ

Պ. Աճառեան իր «Հայերէն նոր բաներ» գործին մէջ (Բ. հատոր, էջ 177) խոսելով այս նորագիտ բառի մասին, որուն նշանակութիւնն է աննական կարողութիւնը կրօնեցեցի, իր բայական ձևովը ընդունած է գայն: Նոյն ձևով որդեգրած է նաև իր հոյակապ «Հայերէն արմատական Բառարան»ին մէջ (Ա. հատոր, էջ 598), առանց որևէ ստուգարանութեան:

Հ. Գր. Սարգսեան ևս՝ որ տարւոյս Բազմալէպին մէջ քննութեան բովէն կ'անցընէ Պ. Աճառեանի նոր բառերը որոշ յաջողութեամբ մը, նոյն տարագով կ'ընդունի Մագիստրոսի գործածած «աշինել» բայը, աւելցնելով իր կողմէ՝ թէ յունարէն ἀσπίτων բայէն տառադարձուած է ան:

Ըստ մեզ, եթէ չենք սխալիք, աշինել կամ աշինել բայ մը գոյութիւն չունի ակնարկուած Մագիստրոսեան սողերուն մէջ. այլ պէտք է կարգալ գայն «ԱՏԻՆ Ելով»: Պ. Աճառեան այդ աշինը կցելով երով էական բային՝ կ'նճիռ մը ստեղծած է ինքնին, վասնզի նոյն բառին հանդիպելու ատեն՝ զոր Մագիստրոս անի յոգնակերտ մասնիկով կ'ըրարկած է այլուր (Թուրք Հէ, էջ 223 բառ հրատարակութեան կոստանտնուցի) «ի jussusցն ներքինեաց», բոլորովին անստոյգ կը համարի բառն ու բանին ձևը միանգամայն:

Յայտնի կ'երեւի սակայն՝ որ Աշին (կամ Աշին) և ԱՏՏԱՆԲ (թերևս՝ Ատտանք) ներքինի կամ ներքինեան նշանակութեամբ կը գործածէ Մագիստրոս, հասարակ գոյականի մը վերածելով դիցարանական այդ անունը: Անշուշտ նոննոսի Մեկնութիւն Առասպելաց ին մէջ կարդացած էր ան՝ թէ «գմարմինս իւրեանց յօշէին սրով» անոնք որ կը պատուէին Աստիւր (\*), և թէ «մինչև ցարգ անդգամք ումանք աշտատեալք հատանեն զինքեանս»: Նոյնպէս Սոկրատի եկեղեցական պատմու-

(\*) Հրատարակուած Հայերէն Թարգմանութեան մէջ իկան բնագրին այս բառերը, բայց հաւանական է որ լուսաղոյն օրինակներ ունէին գայն:



թեան հայերէն թարգմանութենէն (Գ. 14.) կը ճանչնար Անիւր՝ որ «բոս մոսկոսն արսփանացն հհատ զինքն», եւ ին: Յովհաննէս Սարկաւազ Վարդապետն ալ (ԺԲ. զար) Մազիտարոսէն զարմրվելը՝ իր անտիպմացած մէկ գրուածքին մէջ՝ Պննացի քրիստոնէականերու մասին ի մէջ այլոց կը գրէ. «Ամաշեմասել, խորհրդատունս կատարեն և զԱստիկնի»... որը բացատրութիւն մըն է «աղձատանաց իմն համբաւ է գնոցանէ» խօսքին, միւսնոյն հատուածին մէջ:

Ե. Ե. Գ.

### ԿՐԱՆԱՂԵԱՅ ԳՍԻԱՌԸ

(Շար. 7-8 թիւեկն)

Պատմական այսքան մեծ նշանակութիւն ունեցող գաւառի մը մէջ կ'սպասուէր որ հոծ հայութիւն մը գոյութիւն ունենար թէ՛ քաղաքին թէ՛ գիւղօրէիցի մէջ. ընդհակառակը հայ ազգաբնակչութեան պակասը չափազանց ուշադրաւ էր:

1598 թուականին, ձէլալիներու ապրտամբութեան միջոցին, հայկական նահանգները մատնուեցան աւարի և օրածութեան: Այս աղէտին վրայ աւելցաւ նաև 1599 ի երաշտութեան և սովի սարսափը. Դարանաղցիք չը՛նտկայ գաւառներու՝ Ակնայ, Տրվրիկի և Երզնկայի ազգակիցներու հետ զաղթեցին զԵպի Արևմուտք, Կ. Պոլիս և շրջակաները, Երոզական թրակիա, հասան մինչև Պելլիքա, Լեհաստան, Երբմ, Ուլահներու և Պուզտաններու երկրը:

1610 թուականին, ակնարկուած գաւառներու Հայերէն միայն 7000 հոգի, պետական խիստ հրամանի վրայ վերադարձան իրենց հայրենիքները (ՏԽՕ ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետ Դարանաղեցոյ, Երոսաղէմ, 1915):

Ռոտոսթոյի և Մալկարայի Կամախչիները սակայն յաջողեցան մնալ իրենց նոր հայրենիքին մէջ և հոն բազմանալ ու բարգաւաճիլ:

Ռոտոսթոյի հայութեան առաւելագոյն մասը Դարանաղեաց գաւառէն է. այս մասին Ռոտոսթոյիներու մօտ մ'չ միայն աւանդութիւնը չափազանց պերճաբոս է այլ

և բարբերու, սովորութիւններու, ասացուածքներու, կերակուրի տեսակներու հանդիսութիւններ կը տեսնուին Կամախչիներու հետ: Բաց աստի Կամախէն բերուած Ս. Թադաւոր Բեւեռը որ աչգային սրբութիւն մըն է, մինչև ցարդ պահուած մնացեր էր Ռոտոսթոյի մէջ: 1922 ի թրակիոյ պարպուած միջոցին, թրակեան եկեղեցիներու զոյքերուն և սպասներուն հետ, Ս. Բեւեռը փոխադրուեցաւ Յիլլիպպէ և խնամով կը պահուի Ս. Գէորգ եկեղեցոյն մէջ:

Իսկ Մալկարացիք որոշապէս կը յայտնեն թէ իրենք Դարանաղեաց գաւառի վարի Բագառիճ գիւղէն են: Մալկարացիներու մօտ ուրիշ աւանդութիւն մըն ալ գոյութիւն ունի: Ուզուն-Քիօփիլի մէջ հաստատուած Անեցիներ զաղթեր են զԵպի Մալկարա և խտանուեր են Եկուր Բագառիճիներու հետ: Սոյն իրողութեան իբր փաստ ցոյց կուտան Ս. Գէորգայ մասունք մը, որ աւանդութեան համաձայն Անիէն բերուած պիտի ըլլայ:

Իսկապէս Ռոտոսթոյիներու և Մալկարացիներու միջև ընդունակութիւններու և յատկութիւններու տարբերութիւնը շատ չզայլ է: Իսկ Ազրիստուպոլսիցիները բոլորովին տարբեր խմորէ են. համաձայն պահուած աւանդութեան՝ անոնք չորս դար առաջ զաղթած պիտի ըլլան Ռուսմանիայէն:

Դարանաղցիի ժամանակագրութեանէն կարելի է նաև հետեցնել թէ՛ Նիկոմիդիոյ վիճակին պատկանող Եալօվայի գիւղերու հայ ազգաբնակչութիւնը (Պազար Բէօյի Պէնլիի, Շաղաղի, Ալօլէօզի, Վախուֆի, Կիւրլէի) առաւելագոյն չափով կը պատկանի Դարանաղեաց գաւառին:

Ամենայն հաւանականութեամբ այս գաղութները հաստատուած են 1609-1620 թուականներուն:

1913 թուականին Դարանաղեաց գաւառի մնացորդ հայ ազգաբնակչութիւնը հետեւել համեմատութիւնը կը ներկայացընէր մերձաւորաբար թէ՛ քաղաքին թէ՛ գիւղօրէիցի մէջ:

Քեւտախ գաւառս 30 տուն: Թակներ 60 տուն, Չախարի 9. Վերի Բագառիճ 250. վարի Բագառիճ 90. Ս. Նշան 12. Թորոյան 45. Մարեղ 120. Գոմեր 60. Կարեի 12:

Քաղաքի և ինը գիւղերու մէջ մարդջ

հայութեան քանակը հազիւ հինգ հազարի կը բարձրանար :

Ամէնքն առհասարակ ունէր իր եկեղեցին ու վարժարանը . բայց քաղաքակրթութեան մակարդակը խոնարհ աստիճաններու վրայ էր : Իրենց կենցաղովը, աւանդութիւններովն ու բարքերովը մեզ կը շիշեցնէին, աւելի կամ պակաս չափով, նա-հասպտական բարի կեանքը :

Թորգան զիւղացիները զարմանալի եւ լեռնոյթ մը կը պարզէին . առհասարակ պակասամիտ էին : Նոյն գծրախտ երևոյթին հանդիպեցայ նաև Քղիի Սաղաձոր գիւղի մէջ : Այս (վերջիններու պակասամտութիւնը, ամբողջ գաւառին մէջ, տոակի կարգ անցած էր, «Սաղաձորցիներու այժերն անգամ խելար են» :

Գարանաղեաց գաւառին մէջ կը գրտնուէին նաև քանի մը հայ-հոտոմ գիւղեր, որոնց ութ հարիւրէ աւելի բնակչութիւնը իսպառ օտարացած են ազգային զգացումներէն և ողիէն :

Քրդարնակ շատ մը գիւղերու անունները սակաւին հայեջի կը հնչէին : Ժէ. դարու սկիզբները գաղթած հայ բնակչութեան տեղերը եկած էին զրաւել Տէրսիմի քուրդերը : Իսկ գիւղերէն ոմանք չկրնալով հանդուրժիլ մշտատե հարստահարութեանց և սարսափներու, կամ գաղթի միջոցին կամ ապագայ ժամանակներու մէջ քրդացիք էին : Քրդարնակ այդ գիւղերուն մէջ կը հանդիպիս աւերակ վանքերու, եկեղեցիներու և զերկզմանատուններու : Աւերակներէն ոմանք քուրդերու պաշտամունքի առարկայ դարձած են :

Գարանաղեաց գաւառը երկրագործութենէ աւելի անասնաբուծութեան ընդունակ վայր մըն է : Հերկելի հողերու սակաւութիւնը և ազդեցիկ քուրդերու կողմէ Հայոց դաշտերու բռնազրաւումը, եղջերաւոր կենդանիները յափշտակելու նպատակաւ Տէրսիմի քուրդերուն պարբերական յարձակումները, ժողովուրդը մատնած էին շքաւորութեան և անել զրութեան : Մերայինք հարկադրուած էին ապրիլ աւելի իրենց արհեստովը : Երկրին մէջ սակայն միայն արհեստով ապրուստ հարել անհասարկ դարձած ըլլալով անոնք պարտաւորուած էին պանդխտել Կ. Պոլիս Զմիւռնիա, Յունաստան, Սերպիա, և այլն :

Այդ վայրերուն մէջ կամախեցիք առհասարակ կը գրադէին սրճագործութեամբ (զուրու գահֆէճի) :

Սուլթան Համթի օրերուն գաւառացի հայուն երբեք չէր թոյլատրուած Պոլիս կամ արտասահման ուղևորիլ . շնորհիւ Գասապոյին մէջ ապրող Սաղրքասէ Քահիր փաշայի . որ բառ տեղացոց հաւատամեներուն իսլամացած խուլ հայ քահանայի մը շտապիղն էր, այդ զժուարութիւնները հարթուած էին : Հայերը փաշային իրը կիսուն կողմ Պոլիս կամ արտասահման մեկնելու և վերագարծի պահուն առատ փէշիկներ կ'ընծայարեէին իրեն :

Կամախցի հայը ընտանեւէր էր և կապուած իր հայրենիքի ու անոր յիշատակարաններուն : Միայն երեք տարի կը մընար պանդխտութեան մէջ ու կը վերագաւնար իրեններուն գիրկը : Այս անգամ եղբայրը կամ գաւակը կը հեռանար երկրէն իր եղբոր կամ հօրը պատրաստած զօրծը շարունակելու : Այս զրութիւնը օրէնք դարձած էր կամախցիներուն մէջ :

Պոլսոյ կամ արտասահմանի մէջ, իւրաքանչիւր գիւղի պատկանող հայրենակից կամախցիներ, հայրենակցական ընկերութիւններ կազմած էին և իրենց նուիրատուութիւններով եկեղեցիները վերածեր էին մէյմէկ փոքր զրամատուներու . մինչև 500 հնչուն սակի ունեցող եկեղեցիներու հանդիպած են : Անհրաժեշտ կարիք ունեցող գիւղացիք իր եկեղեցիէն փոխառութիւն կ'ընէր 6-9 սակով իր արտը զըրաւ զնկով կամ ունեոր մէկը երաշխաւոր ջոյց տալով : Վստահելի քուրդեր անգամ երբեմն կ'օգտուէին եկեղեցիի այդ զրամատունէն :

Հայրենիք վերագարծող կամախցիք իր կրած եւրոպական տարաւով, իր կենցաղով և խօսակցութեան ձևերովը հակապատկեր մը կը կազմէր գիւղական համայնքին հետ . և ժամանակ մը ամէնուն ուշադրութեան առարկան կը դառնար : Այդ նորութիւնները սակայն երկար չէին տևեր : Քանի մը ամիսներ յետոյ նոյն հին շինականն էր դարձեալ : Միայն կիներ, գաւակներն ու պարագաները ժամանակ մը կը զուրդուրային նորեկին վրայ . անոր ոչ մէկ աշխատանք չէին զներ . անտառէն փայտ բերողը կիներ էր . գաշտի աշխատանք կատարողը զարձեւալ կիներ :

Կամախցի կենը հուժկու, վերջին ծայր համբերատար, չարքաչ ու աշխատասէր է: Արտ կը ջրէ, հունձք կը քաղէ, կամնէ, պատ կը հրւսէ, լեռնէն կոնակոճփ փայտ կը կրէ, վերջապէս այր մարդու յատուկ ամէնէն ծանր աշխատանքները կը կատարէ:

Կամախցի զիւղացիին մէջ խմելու ունակութիւնը չափազանցութեան տարուած է: Օղի պատրաստելու համար Ակնէն բեր-

ուած թութերու քաշը անուրի համեմատութիւններու կը հասնէր: Չկայ տուն մը, նոյն իսկ յետին չքաւորին խրճիթը, որ օղի պահելու համար իր կղպուած առանձին փոքր պահարանը չունենար մասնայատուկ շիշոճի կը գաւաթներով: Կարծես այդ փոքր պահարանը և օղիի սպասները զիւղացիին մասնաւոր պերճանքն կ'կազմէր:

Ֆիլիսոփայ: ԵՐՈՒԱՆԴ ԵՊԻՍԿՈՊՈՍ

## ՄԱՆԴԱԿՈՒՆԻ ԸԱՌԵՐՈՒՆ ՄԷԿ ՆՈՐ ՁԵՌԱԳԻՐԸ

Շար. ՍԻՈՆ ԹԻւ 10. 308 էջ

### Տպագիրք

### Ձեռագիրք

- Բ. էջ 24 տ. 3 գրեկ վարանք
- » — 11 ընդ կարեւոր վերացս
- » — 24 մերձենամք
- » 25 » 2 յորդեալք
- » — 13 և խտտովէր հարուածոցն
- » — 34 զսաղմոսերդոցն
- » — 35 ախտիւ սնափառութեամբ
- » — 36 ասիցեն
- » 26 » 2 պատուեն
- » — 10 զգատապարտեալն
- » — 23 զոսմիկսն անարեկիցէ
- » — 28 հարկահանաց
- » — 30 անշիւթի քաշը
- » — 35 յափշտակութիւն յիմարեցոյց
- » 27 » 3 գոհացեալս մեղօք
- » — 6 մօտի
- » — 15 և երթայ քաղցր և ցանկալի
- » — 17 և զպրօյն (անշիւթի զըպրօյն)
- » — 21 համբերիցէ . . .
- » 28 » 21 աներկիւղ առ զատուրացն
- » — 24 իսկ անզուրախութեանցն
- » — 33 յաչս առ բերան համբուրէ
- Ք. » 30 » 9-17 և զմասակար լցումն . . . զիջացեալ որովոյն
- » — 21 պահել պատեն, թէրէ պատեալ պահեն
- » — 22 համահամօք
- » — 24 նրբին և սրբին

- քան զվարանս
- ընդ կարեկէր վերացս
- անկանիմք
- յորդորիմք
- ի դառնովէր հարուածոցն
- զընթերցոցն և զսաղմոսոցն
- ախտին սնափառութեան
- առնիցեն
- պատուին. անշիւթի քաշը և զարհամար- զգատարկացեալսն [հիշս պարտաւորին սրտաթափ զոսմիկսն անարեկիցէ հարկաց
- և հուր ի առնս ժողովեն
- յապշութիւն յիմարեցոյց
- զներկուածս մեղաց
- մատչի
- և երևի քաղցր և ցանկալի
- անշիւթի
- անշիւթի. ապա զզնումն խոստովանու- թեան բերիցէ
- աներկիւղ ի դատաւորացն
- իսկ անզուրախութեանցն
- յաչս և ի բերան համբուրէ
- անշիւթի քաշը
- պատահեալ պահին (հ)
- համեմօքն
- անշիւթի նրբին և սրբին

— էջ 32	ա	1	զօրէնսն աստուածադիր	զօրէնսն աստուածադիւծս
— » — »	»	6	հուր ի յերկիր իջուցանէր	հուր ի յերկնից իջուցանէր
— » — »	»	7-8	պահոցն պնդութիւն (Երկն)	պահոցն սրբութիւնք
— » — »	»	33	և ի պաշտօնն . . .	և յօժարութեամբ ի պաշտօնն . . .
— » — »	»	35-36	և աղերսալի մաղթանօք և հասաչանօք զԱստուած հաչաեցուցանէին	Այս արդէն չառնալ, ոմանք յորմ ինչ յեցեալ զպէսս քնոյն անցուցանէին
— » — »	»	33	աղօթս հարիւրաւորս նկարէին	աղօթս հարիւրաւորս կատարէին
— » — »	»	12	ի գազանս զիմէին	չառնալ քոյն չառնալ, և զի այնու անրիծք էին
— » — »	»	9	ինքն կամի կարծրացուցանել (Երկն կարծեցուցանել)	ինքն կամի ցուցանել
— » — »	»	14	զանկն	զանկարս և զհիւանդս
— » — »	»	24	անվաստակ	անվաստակ
— » — »	»	25	ի հուր այրի	ի հուր զգէ
— » — »	»	26	զողք հատին	զողք ական հատին
— » — »	»	35	խճողեն	խճեն
— » — »	»	18	անակնուէլի իմն ճաչակեն	անակնածելի իմն ճաչակեն
— » — »	»	32-33	զթեթև ապաղասս	զթեթև պահս
— » — »	»	34	ի ծուլից և յանկատարից	ի ծուլից և յորկորստից
— » — »	»	5	զրզուաղելն	զզուաղելն
— » — »	»	10	զհանգանակելն պատուի . . .	զցանկալ պատուի
— » — »	»	13	և չմարդահաճոյանալ	և մարդոյ չհաճոյանալ
— » — »	»	17	և քուն ցանկութեան ոչ ունիցի	քուն ցանկութեան ոչ քնիցէ
— » — »	»	26	ոմանք և թիներբորդ . . . կատարեն	ոմանք ցեթիներբորդ . . . կատարեն
— » — »	»	32	զհամահամ	զհամամս (զհամմս)
— » — »	»	33	հալածեն և ուրանան	ընկենուեն ուրանալով
— » — »	»	37	աղօթք անդադար	աղօթք անդադար մատուցանել
— » — »	»	38	2 աստուածակամք	աստուածակամք
Գ. » — »	»	39	3 գրանս ճառիս	զճառս գրոյս
— » — »	»	7	զիս'րդ վատնին . . . զէմք նոցա	զիս'րդ զեղնին . . . զէմք նոցա
— » — »	»	8	զզողիւ հարկանին	զզողման հարկանին
— » — »	»	9-10	զլիսակորեալք և ակն ի խոնարհ	զլիսարկեալք և անկնկորեալք
— » — »	»	28	ալլուր գտեսանելիս յածեցուցանել	ալլուր գտեսանելիս ցածուցանել (.)
— » — »	»	3	կթագին սրտին	կթոգին սրտին
— » — »	»	7	. . . աղօթեցին	աղօթեցէ չառնալ, և արդարամբտարցն (Երկն արդար մտիցին)
— » — »	»	12	քանզի . . . զմեալ աղաչողին	չառնալ այս արդէ
— » — »	»	29	վասն ջերմագութ աղօթիցն	վասն ջերմագոյն աղօթից
— » — »	»	34	ընդունի զինդրուածս քո	ընդունիս զամենայն խնդրուածս քո
— » — »	»	35	յօղումն	ի յայտնումն
— » — »	»	39	յատակարար	յատակարաց
— » — »	»	40	17 յախտից	յաղախց
— » — »	»	26	աններկ հաւատով	աներկեւան հաւատով
— » — »	»	33	զարձուցանեն	անցուցանեն

— էջ 41 տ	5 պատարագ բանաւոր անա- րիւն	պատարագ բանաւոր անարատին
— » — »	10-11 աղօթեաց նա առ նա	աղօթեացն առ նա
— » — »	15 անթերանալի կարգացնեն	անթերանալի մտօք կարգացնես
— » — »	16 գիտենալով (՝)	գիտելով
— » — »	19 նախ առաջի	նախ, միայն
— » — »	21-22 այսր անդր յեղյեղու, և քոչքոտեցուցանէ	այսր անդր յեղյեղելով և քոչքոտալով յորանչելով և ձկտելով զժամն անցու- ցանէ
— » — »	36 աներկիւզութեամբ	աներկիւզածութեամբ
— » 42 »	13-14 ի բողանոցն կողմիցիմք	ի բողանոցն երթալ կամիցիմք
— » — »	15 մոլեկան հպարտանօք	մոլեկան հտպտանօք
— » — »	17 ցոփողի մեղկութեամբ	ցոփաղին մեղկութեամբ
— » — »	18-19 այծից քաղոց	այծեաց քաղոց
— » — »	20 յանդիման արբութեանցն . . . գործին	՚—էլշէ, և առաջի Աստուծոյ և ի մէջ զասուց հրեշտակաց
— » — »	23 յարատ հայեցուածովքն	յարրատ հայեցուածովքն
— » — »	24 կնձաձայն	կանչաձայն
— » — »	37 այրատանալդ	յարրատանալդ
— » 43 »	1 զհասակդ	զհիւսակս
— » — »	12 յարատ աչաց	յարրատ աչաց
— » — »	16 չառնեն ինչ պաճուճանս, այլ մաղթանս	չառնեն ինչ պէտս պաճուճանաց, այլ մաղթանաց
— » — »	17 ի բժշկանոցս մտանեն	ի բժիշկ մտանեն
— » — »	39 բազում արհամարհանօք	բազում արհ. . . (Բազմի էլ զ—, Գն- Տպոթի 45 էլ 24 քալ) [հոյ յայցեմք. . .
ն. » 47 »	9 զգժուարակիր վարուցն ի վերայ ամայելոցն հա- սուցանել	զգժուարակիր բխինս վարուցն ի վե- րայ վիմի հոսեցելոյն հոսեցեն
— » — »	16-17 ի խուպանն. . . ի խուպանէն	ի խոպանն. . . ի խոպանէն
— » — »	23 զխոտացեալան	զարաւտացեալան (Ինչէ — անի վնէրի- նէն էրիւն Կարգիլ Երկնիւն)
— » — »	28 վարձուց	յամենայն վարուց
— » — »	1 »	»
— » — »	8 ի մէջ գիշերին պահասեալ չիջաւ նոցայն	ի մէջ գիշերին, ասէ, շիջան լապտերք նոցա
— » — »	22 զանհեկան մի ողորմութիւն ծախիցէ	զանհեկան մի յողորմութիւն վարիցէ
— » 50 »	35 — էջ 51 տ. 26. Պաւղոսի. . . ընդ ողորմութեան	Բազմի էլ զ—
— » 51 »	37 քաղցոյն բնութեանն	ցաւոյն բնութեանն(՝)
— » — »	51-52 հերքն թաղկեալք	հերքն թաղկեալք խոտացեալք
— » 52 »	1 թոշումալք	խոտովալ
— » — »	2 զգուաղեալք	զգուաղեալք
— » — »	3 և ի դուրս դուրս երերեալ և դադարեալ կառայէ	և ի դուրս կառայէ դեղերեալ
— » — »	11 զի ձիքն կիցք հանեն	զի ձիքն կցատեն. ՚—էլշէ. ջորիքն ատամացեն
— » 53 »	12 հրատիկք վառեալ ի ներքոյ տարածիցես	հրատք վառեալ ի ներքոյ ոտիցն տա- րածանիցէ
— » — »	25 խորովումն տապոյն	խորովումն տապոյ տապակին
— » — »	30 և զանհերկի տապակին	զանհերկի տապ տապակին

— էջ 54 ա 36 աստուածական կամօք  
 — » — » 37 զի զոգորմութեան տնան-  
 կացն փոխ տայ Աստուծոյ

աստուածակամ կամօք  
 զի ոգորմութիւն տնանկացն փոխ տայ  
 է Աստուծոյ

Ե. Ե. Գ.

(Շարունակելի)

# ՆՇԽԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

## Ս. ԵՓՐԵՄԻ ԱՍՈՐԻՈՅ

### ՎԵՇՏԱՍԱՆ ԱՍԱՑՈՒԱԾՔ ՎԱՍՆ ՆԻԿՈՍԻԴԻՈՅ ՔԱՂԱՔԻՆ

Քաղցկեութիւնն<sup>(1)</sup> ընդ ցանկութեանն: Մանկութիւնն որ քաղցեալ է կենաւք, եւ ծերութիւնն որ յազեալ է կենաւք: Մխիթարութիւնն եւ սուգք երեւին ի միջոյ ծերոցն եւ տղայոցն: Դառն է սուգ տղայոցն, զի ո՛չ ելից զչափ կենաց իւրոց: Մեծ է մխիթարութիւնն վասն նորա, զի ո՛չ ելից զպատար մեղաց իւրոց: Ունա՛ցն է չափ իւր ի կենաց, ունա՛ցն է պատար իւր ի պարտեաց: Զրկեցա՛ւ ի կենաց, ե... պ... աջ<sup>(2)</sup>: Դառն է որ յառնէ ընդ աջմէ, ո՛չ պահանջէ զնա ստուգութիւն: Եթէ Ետուր վաստակս եւ պահանջես վարձս, [ո՛չ] պահանջէն ի ստուգութիւնէն: Առնուլ կեանս ընդ կենաց իւրոց: Տայ նմա կեանս ստուգութիւնն, . . .<sup>(3)</sup> նմա երանութիւն . . . ս . . . : Հատուցանէ ստուգութիւնն ընդ զըրկելոյն զնա, ե զեղո՛ւն զչափ նորա չնորհքն: Մերոյն թեպեա եւ չէ չար սուգն, դա՛ռն եւս է քան զտղայոցն: Զի լի է չափ իւր ի կենաց, ե լի է պատար իւր ի պարտեաց: Զափն կենաց իւրոց թափեցաւ, պահեալ կայ չափ մեղաց իւրոց: Յաստի կենացս հեռացաւ, ի հանգերձեալ տանջանսն մերձեցաւ: Դա՛ռն է սուգ արդայոցն, իմաստ իւր առ ծերո՛ցն է: Անհանձար է սուգ ծերոյն, քննութեամբ առ արդայոցն է: Զախողակի՛ տեսանեմք զսուգ ծերոյն եւ տղայոյ յորժամ եկեացեն ուղղակիք: Ուղո՛րդ<sup>(4)</sup> տեսանէ ամենայն

ոք, որպէս զի ձախողակիքն չըջեցին աստ զտեսիլ մեր: Քաղաքն լի ազատ կանամբք, ահա հոտեալ լցեալ է զխակամբք: Մեռա՛ւ ծեր հարիւրեմեանն, ընդ տղայոյ քառարելի: Ի մէջ երկուց այսր չափոց, ամենայն արք եւ չափք լուծեալ են: Ո՛ր որ հեռիդ ես ի ծերութենէ, մի՛ կարծեր թէ հեռիդցէ մահ: Զի վերին արեւնազիրն ո՛չ երբեք ընդ արեւնաք. կամե՛լն նմա միայն է արհատ: Ուր կամի երկայնէ՛ եւ կարճէ: Մերոյն եթէ երկայնեացէ, մանո՛ւկ է: Մանկանն եթէ կարճեացէ ծեր է: Բարկութեամբ վարէ զբազուս: Ոգորմութեամբ վարէ զսակաս: Ուր կամի զի կարգեացէ, ծերք երթան նախ քան զտղայս: Ուր կամի զի չփոթեացէ, տղա՛ք երթան յառաջ քան զծերս: Ուր կամի ապականել, զամենայն տիտ վարէ զաւազան իւր: Ընտրութեամբ առնէ զամենայն, ե յաւզո՛ւտ զործէ զամենայն: Ոգորմած է ի հարկանելն, ե զըթա՛ծ է ի կեցուցանելն: Է ուժ բարկութեամբ աւզնէ, աւզնութիւնս որ ծածկեալ են ի մէնջ: Բայց ո՛չ թաքչին աւզուտք իւր, զի բուրէ՛ հոտ աւզնութեանց նորա: Ոչ բաւանդակին աւզուտք նորա, զի յամենայն կողմանց աւզութիւն է: Գութ սիրոյ նորա աւզնութիւն է<sup>(1)</sup>: Երանի՛ որ կարաց ե ոչ տրբանջեաց զստուգութենէ նորա: Զի՛ք տրտունջ եւ քրթմնջիւն, վասն որոյ արար ե առնէ: Ո՛չ եթէ առ չարութեան առնէ, թէ արբ-

(1) Բառս այս չիք ի բառագիրս:  
 (2) Եղծեալ, հազիւ ընթեանիլի եւ սպասեալց:  
 (3) Եղծեալ եւ անընթեանիլի:  
 (4) Այսպէս յարինակին:

(1) «Գուազան . . . է» այս տառն բարձր լեիկալ են յուղղչէն ի լուսանցս:

արնջեացէ՛ր զնմանէ՛ բերան: Ոչ եթէ վնասել աննէ, որպէս զի արտնջեացէ լեզու: Ո՛չ անիրաւել հարկանէ. Զիք որ եպերէ զոգորմութիւնս նորա, զի բա՛րձր է յեպերանաց, քանզի բարձր է ի չարութենէ: Ոչ հասանէ ի նա հայհոյութիւն, զի բա՛րձր է ի բամբասանաց: Եթէ զլսացին լեզուք մեր, լեչա՛քն զուարթնոց զոհանան: Բարձր է ի հայհոյութենէ, և ո՛չ կարուափառաւորութեան: Ընտելիւն է որ յինքեան, ո՛չ յաւելու և ոչ պակասի: Եթէ արհնութիւնս մեծ առնէ զնա, կարէ՛ հայհոյութիւն փոքր առնել զնա: Ոչ զնա մեծ առնէ արհնութիւն, մեր բերանքս մեծաւնա՛ն յայնմանէ: Ոչ հասանէ առ նա հայհոյութիւն, զի առ հայհոյի՛չն կրկնի անդրէն: Կարծեցուցանէ, թէ մեծանայցէ արհնելովն, զի արհնեացա՛ք և և մեծացուք: Կարծեցուցանէ թէ տրտմի յանաւրինկն մեր, զի մի՛ անաւրինացուք և և կեցուք: Է ուր հարկանէ զչարս, զի ըզբարբիսն զզուշացուցէ՛ր: Եւ է ուր հարկանէ զարդարս, զի արկիցէ ա՛հ անաւրինաց: Զի եթէ ասէ արդարքն տանջեցան, ո՛ւր թարխցեն անաւրէնք: Որ կայն եթէ հարկանի, ընդոտանո՛ւն նովա անկեալք և յառնեն: Հարկանէ զայն որ կայն, զի յարուցէ նովա զկործանեալս: Հարկանէ և և զանկեալս, զի մի՛ անկցի այն որ կայն: Աւրհնեալ է բարին որ աւգնէ երկոցունց կողմանց միմեամբք: Յերկոցունց արէն է՛ մեզ սաստել սակաւ յանձն: Աւրէն է մեզ սաստել ի նա, զի եղիցի սահման ազանութեան իւրոյ: Հասցուք փոքր մի ի բերանոյ, և տացո՛ւք քաղցեալ բերանոց: Մեզ զրգանք և փափկութիւնք, և աղքատաց վշտամբութիւն (1): Խոնդեն (2) յազք առանց չափոց, իսկ քաղցեալք և ո՛չ չափով: Իրբև զառաջին հարեցաք, ա՛յլ խորտիկ հասուցանի: Զի երկորի զինին չեւ և և է թափեալ, և ա՛յլ սկսեալ է ի պարզ արկանել: Ոստայն զոստայնահա՛ն (3) ըստիպէ, և զառաջինսն ցե՛ցս հարկանէ: Աղքատք մե՛րկ ևն ի հրապարակս, և ցեց ջեռուցա՛ւ յասրզ: Ունայն է որովայն կարուակոց, և պատառէ՛ զքսակս մամոնայ:

Երաշտացեալ է մարմին այրոյ, և հոտեալ է և և յամանս: Ինառայ հասարակաց թէ լուրցես, տեսանն հասարակաց նմանեցիս: Որ նմանէ կերակրչին ամենայնի, հոգարարձո՛ւ է նա հասարակաց: Կարէ՛ր բարերարն որ և ա ջեղ, տա՛լ ընկերին քում որպէս ջեղ: Զքեզ մեծացոյց, զի իրբև զնա՛ լիցիս տուող ծառայից նորա: Զարն նախանձի ընդ ջեղ, զի զուցէ լիցիս բարի՛ հակառակ նմա: Զի մի լիցիս հակառակ նմա, հակառակ անձին քո արար զքեզ: Մարդ որ ունիցի ակն չար, պատկե՛ր է նա ծածուկչարին: Որ նմանող լինի Աստուծոյ, մեծանայ քան զմարդկութիւն: Նախանձի չարն ընդ մարդկութիւն քո, զի մի՛ նմանեցէ Աստուածութեանն: Մինչև ի գրախափ անդ Աստուածութիւն խոտանայր ջեղ: Ուր ոչն էր արէն լինել, խոտանայր զի լիցիս Աստուած: Ուր պատշաճս է և և արէն լինել, սատան կեցուցանէ: Զի զո՛չ լիցիս երկուքումք: Իրբև զչար մեղանչէ, և զնասէ՛ ձրի: Զբարձրութիւն որ յԱստուծոյ է, սերմանէ՛ ի մէջ մեծատանց: Զողորմածութիւն Աստուծոյ, հալածէ՛ ի միջոյ նոցա: Բարձրութեան բարձու նմանեցին, ի քաղցրութենէ նորա աւտարացան: Նմանեցէ՛ք անմիտք միովն, յաւելէ՛ք նմանէք միւսովն: Որով չէր նմա արէն նմանեցէք, և յորմէ արէնն էր հեռացարո՛ւք: Յետս ընդգէ՛մ էք իրբև զչարն, որ յերկոսին յետս ընդգէ՛մ է: Ո՞ ոչ երկիցէ ի համբաւոց: Ո՞ ոչ զողացի ի տեսլենէ: Համբաւք հեռաւորք զամանք ևն: Պարտիք մատաւորք սաստիկք ևն: Խրատիչն քանզի ողորմած է, առաքեաց զհամբա՛ւն ընդ դաւազանի: Եթէ խրատեցէ զմեզ համբաւն, ահա ապրեցա՛ք ի դաւազանէն: Եթէ անփոյթ տրտացուք ի համբաւէն, ո՛չ անցանէ ի մէնջ դաւազանն: Որ զհամբաւսն ստունդանէ, ընդոստուցանէ՛ (1)

(1) Վշտամբութիւն = վշտամբութիւն:  
 (2) Նոր բառ մի, որ չգտանի ի բառգիրս:  
 (3) Նոր բառ:

(1) Յօրինակին նախ զրեալ էր՝ ստուգանէ, զոր ուղղին ուղղէ այսպէս՝ ստուգանէ, բնագոտուցանէ:

զնա յանկարծ գուազանն: Եւ նոքա որ կորեանն յանկարծ, զհամբաւս եւ զպայպայս<sup>(1)</sup> ստուեղանեցին: Լուան զգուառաց եթէ ապականեցան, եւ զքաղաքաց եթէ կործանեցան: Լուան համբաւս եւ արհամարհեցին, մինչ զի ճայթեաց ճայթումն մեծ: Քաղաքն մայր թաղաւորաց, եղև մայր հեղձուցելոց: Որ մտանէր ի քաղաքն, ի տունս թաղաւորութեան մրտանէր: Ի նոր զժողս մտանէ, որ մտանէ ի նա աժժմ: Մի՛ ծուլասցուք իրբեւ զհեռաւորս, զի մա՛ւա է բարկութիւն յամենայն տեղիս: Երկերուք ի համբաւն զոր լուաք, զի մի՛ լիցի զործն յաշխարհիս մերում: Ապաշխարութիւն կարէ կլանել ընդդէմ, զի մի՛ զիմեացէ: Աղաթք կարեն ցանդել զչաւիզան ընդ որ ընթանայ բարկութիւն: Ուր եւ կարգացցէ ապաշխարութիւն, լսէ՛ նմա ամենալուրն: Քաղաքն քաղաք թաղաւորութեան, եղև քո՛յր Սոգոմա [յ]: Ձի բնակեալ էին թաղաւորք ի սենեակս նորս, բրնակեալ են աղուէսք ի փոսս նորս: Քաղաքն տիկին ընկերաց իւրոց, եղև յարհաւիրս ընկերաց իւրոց: Ոչ կարէր ճանապարհորդ ժոյժ ունել շմտանել ի նա: Ձահի՛ հարկանի աժժմ տեւող հայել ի նա աշաւք իւրովք: Յամաք լի էր փափկութեամբ, և ծով լի՛ էր զբզանաւք: Յամաք կայր առաջի նորս, իրբեւ զպաշտանեալ [յ] ամենայն վայելովք: Մով կայր ի թիկանց նորս: Պաշտեցին զնա ծով եւ ցամաք: Ընդ ծով եւ ընդ ցամաք կործանեալ է: Լացին զընա ծով եւ ցամաք: Մի՛ յուսասցի ոք ի շնորհս եւ ծուղասցի՛ յապաշխարութեանէ: Եթէ կործանեաց զքաղաք այն, բարի և ստո՛յգ էր նա: Գոյր անդ իւր<sup>(2)</sup> ողորմութիւն, և ամփոփեաց զնա ընդ բարկութեամբն: Էին նորս անդ եւ շնորհք, եւ ամփոփեաց զնոսս ընդ ստուգութեամբն: Ամփոփեաց թաքոյց զստուգութիւնս իւր յարդարս: Մերկաց եհան զսուրն սայրասուր: Մերկացա՛ւ սուր սուսերին, և ամփոփեցա՛ւ ողորմութիւն: Կոտորեաց բարկութեամբ սուսերն: Չոզան արդարք ընդ մեղաւորս: Վի՛ն մահու որսացա՛ւ զամենայն ոք, արու եւ էգ զամե-

նայն ոք ուր եւ<sup>(1)</sup> էին: Եհաս բմբունեաց զշինուածան, մեռան զնայունք ի հրապարակս, և ի մէջ տանց նըստակա՛նք: Եմուտ պունդուխտ բնակեաց յանկարծ յ[ը]նդարձակ տեղոջ առանց վորձուց: Ձիք որ հանէ զնա անտի, բայց եթէ բարբա՛ռ յարութեան: Գրացիք որ միշտ կային առանց կազոյ, բնակեցան ի զժողս: Էր զի զընեաց երկիր, եմուտ եւ եղև ի նմա սատալու մն: Ձի սպասէր ուտել ի նմանէ, եկէ՛ր զնա զի զարձաւ ի հոգ: Մեռան այզորդք յայդիս<sup>(2)</sup> իւրեանց, եւ պարտիկպանք ի պարտէզս իւրեանց: Ընդոստուցին զնոսս արհաւիրք, և մեռան ի շարժըմանէ բազումք: Կթեաց բարկութիւն յանկարծակի չկուխս եւ զկթոզս նոցա: Արհնիչն անէ՛ծ զերկիր, տերեցաւ եղև յարհաւիրս: Ձաղաղակ<sup>(3)</sup> այնքան բազմամբոխս, լոցեո՛յց բարկութիւն յանկարծակի: Մատեաւ առ արարիչն խաւտուն, զարձեալ կոչէ զնա ի յարութեանն, և ըստանա՛լ [յ] հոգն զզարգս իւր: Խողաղեաց բանդ զկապեալսն, երո՛յժ զնա բարկութիւն անհարց: Ձի ի վաղէ արգելեալ էին անդ, և ոչ զատեցան զընոսս զատաւորք: Էջ զատաւորն զատաւորաց, արա՛ր զգատս նոցա ի միում ժամու: Էր զի մինչդեռ կազէին ընդ միմեանս, կորգեաց մահ զկազս նոցա: Էր<sup>(4)</sup> զի մինչդեռ սուրս տայր, էր զի դեռ քոքս<sup>(5)</sup> ժողովէր: Էր զի յիւրմէ տայր այգում, և էր զի զ[ը]նկերաց յափշտակէր: Չոզա՛ւ անաբէնն մինչդեռ անաբիւնէր: Չոզա՛ւ արդարն մինչդեռ արդարանայր: Էր զի մինչդեռ հիմն արկանէր, անկա՛ւ առաջին զոր շինեաց: Էր, զի շինեաց, զարդարեաց եւ կազմեաց, և եղև նմա տուն իւր զժո՛խք: Էր ուր աշխատէր ի մանկութեան զնել համբարս ծերութեան, ազատեաց զնա մահ յանկարծակի ի հոզոց իրբեւ զձառայ: Էր որ զաւուրն խորհէր, և էր որ ընդ երկարո՛յ հոգայր: Առ բե-

(1) Նոր քառ, ինձ անյայտ իմաստիւ:  
 (2) Խւր ի վերայ տողին յաւելեալ յուղղէն:

(1) Եւ ի վերայ տողին յաւելեալ յուղղէն:  
 (2) Նախ գրեալ յազիս, գոր ուղղին ուղղէ յայզիս:  
 (3) Օրինակն ունէր նախ զտղալ, յոր յաւելու ուղղին՝ ալի:  
 (4) Խւր յաւելեալ ի վերայ տողին զընա սրբազրչին:  
 (5) Իմաստ քառիս ինձ անյայտ:

բանս կարկեալս, կուտեալ<sup>(1)</sup> համբարն զոր համբարեաց ազահութիւնն: Էր որ զգինիս պահէր, եւ էր որ զարդիւնս հնացուցանէր: Արմտիք մեծագորտութեան<sup>(2)</sup>, առ նմին կուտեալ էին ի դժոխս: Էր որ արդեւոր հաց ի քաղցելոց, եւ ընդ նմին թաղեցաւ ի բազնակ<sup>(3)</sup> իւր: Էր որ իբրեւ ուղղեաց զսեղանն, կարկեցաւ բերան իւր ի<sup>(4)</sup> խորարկացն: Փոխատուն եւ փոխառուն, ի մե՛ծ հոգրս մաշէին: Հող որ հեղձոյց զբազումս, հեղձոյց զնա բարկութիւնն: Էր զի մինչդեռ կռէր զարծաթն, է՛ջ կենդանւոյն ի դժոխս: Էր զի մինչդեռ երգումն տայր, չողաւ երգումն ի բերան իւր: Չողաւ պահողն ի պահս իւր, եւ կերողն յորկորտութեանն: Չողաւ պոռնիկն ի պրդձութեան իւրում, եւ սուրբն ի սրբութեան իւրում: Մեռաւն դատաւորք ի տան ատենի, մինչ էին կաշառք ի ձեռս ի բեանց: Մեռաւն յանկարծ կազք նոցա, մինչ էին զողութիւնք ի ծոցս նոցա: Չողաւն հարսունք առագաստաւք, եւ ցածուն կանայք սենեկաւք: Էր որ ի վերայ խորոյն նստէր, եւ էր որ<sup>(5)</sup> ի վերայ ամբաւց<sup>(6)</sup>: Մին տարաւ զընդ իւր ործս չարս, եւ միւսն, եւս պաշա՛ր բարի: Հանդերձեալ է ստոյգըն որոշե՛լ զվաստակս եւ զգործս նոցա: Ձի գիտութեան ամենազիտին, չէ՛ մարթեթէ մոռացի ինչ: Մինչ կենդանին եւ խառն էին, ո՛չ մոռացան նմա զորքք նոցա: Եւ մինչ մեռեալ եւ շփոթեալ են, ոչ մոռանան նմա ընթացք նոցա:

Չshr<sup>(7)</sup> ներսու Մրբսուր անձն  
 եւ սիկհրսական վարդապետ,  
 սասցաւդ սասուածեակ<sup>(8)</sup> մասեկիս  
 յիշեացի՛ք ի Քրիստս<sup>(9)</sup> եւ նոյն ինկն  
 ձեզ ողորմեացի. անկն:—

Նախա ՅԻՐԷՏԷՐՈՒԹ Ե. ՄՈՒՐԱՏ

(1) Յեռնազոյն ոմն զրէյ յաւելու աստէն Էր:  
 (2) Բառս այս չի՛ր ի բառգիրս:  
 (3) Նոր ինչ բառ.  
 (4) Ի յաւելեալ յուղղէն:  
 (5) որ յաւելեալ ի յուսաց ի բուն իսկ զրէնն:  
 (6) Նոր եւ ինձ անձանթ բառ:  
 (7, 8, 9) ՏԷր, սասուածեան, Քրիստոս եւ այլ բառեր բնագրին մէջ սղո՛ւած են պատիւով. իսկ այս նշանաւորութեան մէջ լինո՞ց դէպք են այլովիսի սղո՛ւմներ:

## Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

ՇՆՈՐՀԱՆՈՐԱՆԱՆ ՀԵՌՍԳԻՐ

Ս. Գեորգի Տօնին առքի Ամեն. Ս. Պատրիարք հայր վարդապետ հեռագրով շնորհատեղի Ամենայն Հայոց Վեմ. Հայրապետ Տ. Տ. Գեորգ Ս. Կաթողիկոսին աւանդել, եւ Ն. Ս. Օծափիւնք բարեմանցեալ հեռագրով պատասխանել Ս. Պատրիարք Հօր հեռագրին, որոնց պատկերներ կ'առնանազեմենք.

1927 Սպտ. 23, Երուսաղէմ

Ն. Ս. ՕԾՈՒԹՅՈՒՆ ԳԷՈՐԳԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ  
 Էջմիածին

Հանեցէք Ձեր անուան տօնին առքի րեզուտիլ մեր անկեղծ շնորհատուրութեանը. երկար կեանք եւ յաջողութիւններ կը մաղթենք Ձեր Վեապառաւորեան:

ՊԱՏՐԻԱՐԿ ԳՈՐԻՆԱՆ

1927 Սպտ. 27, Էջմիածին

ԱՄԵՆ. ԵՂԵՆԷ ԱՐԲԵՊՍ. ԳՈՐԻՆԱՆ  
 ՊԱՏՐԻԱՐԿ ՀԱՅՈՑ

Երուսաղէմ

Անկեղծ շնորհակալութիւններ եւ օրհնութիւններ:

ԳԷՈՐԳԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ

## ԲԱՐԵՐԱՐՆԵՐՈՒՆ ՅԵՇԱՍԱԿԸ

Ժառանգաւորաց վարժարանի Բարերար Տիար Պատրիկ Կիւլպէնկեանի բազմամյին համեմատ իր ողբացեալ եղբոր Կիւլպպիի եւ սրբոյն Սերովէի յիշատակին տարեկան Ս. Պատարագ եւ Հոգեհանգրստեան պաշտօն կը կատարուի վարդապետի օձօնին Սրբոյ Յակոբեանց Տաճարին մէջ:

Ըստ Ս. Աթոռիս ասանդական սովորութեան վարդապետին պատարագին է Ս. Պատրիարք Հայրը: Ն. Ամեն. Սրբազնութեան առաջնութեան փափկութեան պատճառաւ, այս տարի պատարագիչ եղաւ Պատրիարքական փոխանորդ Գեր. Մկրտիչ Եպս. Աղաւունի, որ իր բարոյին մէջ դրուածաց Կիւլպէնկեան բարերարութիւնը եւ ջերմ մաղթանքներ ըրաւ Բարերար Պատրիկ Կիւլպէնկեանի բարօրութեան համար, եւ օրհնեց ողբացեալ Կիւլպպիի եւ Սերովէի յիշատակը: Ժառանգաւորաց վարժարանի աշակերտք եւ լնձայարանի սարկաւազուք, եւ հասարակեալներէն շատեր Ս. Հաղորդութիւն առին, եւ պատարագի ասարտումն հարկ Հոգեհանգրստեան պաշտօն կատարուեցաւ Կիւլպէնկեան գերդաստանի ննջեցելոց յիշատակին:

Իսկ երեկոյն Մայրավանքիս սեղանատան մէջ բոլոր Միաբանութեան եւ Ժառանգաւորաց վարժարանի աշակերտներուն հոգեհանգ արուեցաւ, աղօթք-

ներ եւ բարեմաղթութիւններ կրկնուեցան այս առթիւ ալ։

Գարծեալ Խաչվճրացի Տօնին կարգադրուած է որ Ս. Պատարագ մատուցուի եւ Հօգեճանգատան պաշտօն կատարուի ժառանգաւորաց վարժարանի Բարեբար Մելրոնեան տան կենդանեաց եւ ննջեցելոց յիշատակին՝ Սրբոց Յակոբեանց ճաճարին մէջ։

Ըստ Ս. Աթոռիս աւանդական սովորութեան Խաչվճրացի տօնին ալ պատարագիչն է Ս. Պատրիարք Հայրը եւ սակայն՝ զիս արտարայ կարգի յօգնութենէ զգուշանալու հարկին տակ՝ Ն. Ամեն. Սրբազնութեան վափարով, եղիպատի աւաջնորդ Քորգով Սրբազան, որ օգափոխութեամբ հոս կը գտնուէր, մատոյց Ս. Պատարագը, եւ իր բարոզին մէջ խօսեցաւ Մելրոնեան հարազատաց մեծ եւ աննախընթաց նուիրատուութեան վրայ, որով իրենց բոլոր ունեցածը տուին Ազգին, եւ հաստատուն ու մշակչենեաւոր բաժին սին ալ հանեցին ժառանգաւորաց վարժարանի համար։ Յրճեց հանգուցեալ Տիար Գրիգոր Մելրոնեանի յիշատակը եւ զովեց Տիար Կարապետ Մելրոնեանի առատամտն ըրաբարութիւնը, երկար կեանք մաղթելով իրեն։

Բոլոր ժառանգաւորք, սարկաւազունք եւ բազում հաւատացեալներ հաղորդուեցան, եւ Պատարագի աւարտումին՝ Հօգեճանգատան պաշտօն կատարուեցաւ Մելրոնեան տան ննջեցելոց յիշատակին եւ երկնայեան ալ, դարձեալ Մայրամանիս սեղանատան մէջ հոգեճաց արուեստաւ բոլոր Միարանութեան, ժառանգաւորաց վարժարանի աշակերտներուն, Ս. Պատրիարք Հօր նախագահութեամբ։

**ՄԵԼՐՈՆԵԱՆ ԳԱՍԱՐԱՆՆԵՐՈՒ ԲԱՅՈՒՄԸ**

Ինչպէս որ կիւլալէնկեան նուիրատուութեամբ ժառանգաւորաց վարժարանի Ընծայարանի դասարանը կազմուեցաւ, այնպէս ալ Մելրոնեան նուիրատուութեամբ ժառանգաւորաց վարժարանին երկու դասարանները (այս տարի Դրդ եւ Դրդ) Մելրոնեան դասարաններ կոչուեցան. որոնց պաշտօնական բացման հանդէսը կատարուեցաւ վարագոյ Ս. Խաչի Կիրակի զիշերը (Հոկտմ. 9)։ Ս. Պատրիարք Հօր նախագահութեամբ։

Այս հանդէսը պիտի կատարուէր աւելի կանուխ, Մելրոնեան նուիրատուութեան հաստատութեան առթիւ, ըստ յետաձգուեցաւ, Ս. Պատրիարք Հօր հիւանդութեան պատճառով եւ յարմար դատուեցաւ կատարել Մելրոնեանց Պատարագին յաջորդ կիրակին։

Հանդէսը շատ վայելուչ եղաւ, ժառանգաւորաց վարժարանի Տեսուչ. Միսրոպ Սրբազան զբնաւոր ուղիքով բացաւ բեց հանդէսին նպատակը, զրուատեց Մելրոնեան եղբայր առատամտնութիւնը, եւ ուրախութիւն յայտնեց որ Ամեն. Ս. Պատրիարք Հօր զահակալութեան արդիւնքներն են այս նուիրատուութիւններ, եւ մաղթանքները ըրաւ որ Սրբոց Յակոբեանց Աթոռը երկար տարիներ փառաւորուի իր անձով ու անունով։ Տեսուչ Սրբազանի ուղիքով կարգաւած տան Բարեբար Մելրոնեան եղբայրներու նկարներուն քօղերը վերցուեցան։ Ձեռայ Մել-

րոնեան դասարաններու կողմէն երկու ուսանողներ, եղիպատր եւ Միճրան, իրենց դասարաններուն անունով ուղիքներ կարգաւորեցին, յայտնելով իրենց երախտագրութիւնը, իրենց վայելած բարիքներուն համար։ Ապա Բարզէն Սրբազան խօսեցաւ՝ իր խօսքերը ուղղելով բոլոր ժառանգաւորներուն, եւ ըսաւ, այս նուիրատուութիւններ չեն հասնիր իրենց նըպատակին եթէ դուք հաստատութեամբ չաշխատիր։ Դուք էք որ պիտի արդիւնաւորէք եւ արդարացնէք այս զօնօնութիւնները, ձեր մտաւոր եւ հոգեւոր պատրաստութեամբ։ Ապա Ս. Պատրիարք Հայրը խմատալից յարգարական մը ուղղեց աշակերտներուն. «Շխտակը, ըսաւ, ես կը նախանձիմ ձեր վրայ. որովհետեւ երբ մենք ձեր տարիքին էինք, ձեր վրայ խորհողներ չունէինք. բայց երկու սերունդ փոփոխուած է անկէ ի վեր, եւ փոխուած է նաեւ մեր ժողովուրդին բնրանումը դարցոցներու մասին. դուք հիմայ ստէն րան ունիր. րան մը չի պակտիր ձեզի համար, արգելք բլլալու ձեր աշխատութեան։ Աշխատեցէք ուրեմն որոշ նպատակով, որոշ ուխտով. որ ձեր սորվածները արժէք մը ունենան, եւ աւագի պէս չմտնան։ Կալիգուլա կայսրը, որ Սենեկա փիլիսոփայի եղունգը չէր արժան, «աւագ» կ'ըսէր այդ մեծ մարդուն, եւ երբ կը հարցնէին իրեն թէ ինչո՞ւ «աւագ» կը կոչէ Սենեկան, այս՞, աւագ է, կը պատասխանէր. որովհետեւ իր գիտցածնէր րանի մը չեն ճառայեր. իր բարոզած բակորունքները ինքն չի գործադրեր. հակասութիւն մըն է ամբողջը։ Դուք ալ, սիրելի տղար, «աւագի» պէս պիտի բլլաք, եթէ շաղախ մը չշինէք ձեր պատրաստութեամբ, եւ ամբողջութիւն մը չկազմէք ձեր աշխատութիւններով։ Աւագի վրայ շէնք չի կառուցուիր, պէտք է ամուր շաղախ շինել այդ աւագներէն։

Երաժշտապետ Տիար Լևոն Զիլինկիրեանի առաջնորդութեամբ ժառանգաւորք եւ սարկաւազունք երգեր երգեցին հանդէսին սկիզբը եւ վերջը, ինչպէս նաեւ ուղիքներու միջոցին։

Հանդէսը որ հազիւ ժամ մը տևած էր, փակուեցաւ Ս. Պատրիարք Հօր պահպանիչով ու ուսանողաց Հայր մերով։

**ՀՈԳԵՃԱՆԳՍԵԱՆ ՊԱՇՏՏՈՒ ԶՕՐԱՎԱՐ ԱՆԳՐԱՆԻԿԻ ՄԱՀՈՒՄԱՆ ՔԱՌՍՈՒՆՔԻՆ ԱՌԹԻՒԻ**

Ամեն. Ս. Պատրիարք Հօր հրամանաւ եւ կարգադրութեամբ Հօգեճանգատան մասնաւոր Ս. Պատարագ եւ պաշտօն կատարուեցաւ Ս. Փրկիչ եկեղեցւոյ մէջ Հոկտ. 16. կիրակի օր մեծ բազմութեան մը ներկայութեամբ։ Պատարագիչն էր Տ. Եփրեմ վրդ. Գէղիքեան, իսկ հանդիսաղիլը Բարզէն Սրբազան, որ այս առթիւ բարոզեց եւ իբրեւ մօտէն ծանօթ հանգուցեալ Զօրավարի գործին Մշոյ մէջ եւ անձին՝ Ամիրիկայի մէջ, նկարագրեց անոր բացազորութեան մէկ դրուագը Հայոց հանդէս իր վայրագութեամբ նշանաւոր բնութեան յեղապետ Պարի Խաչիկի վրայ, ի վեր հանեց Անդրանիկի հաւատարմ պարգուութիւնը, որով գօտեպնդուած էր, եւ անոր ա-

Շար. տե՛ս. 352

# ԱՍԵՆ Ս. ՊԱՏՐԻԱՐԿ ԼՕՐ ԱՆՈՒԱՆ ԵՒ ԳԱՀԱՎԱԼՈՒԹԵԱՆ ՏՈՆԱԽՄԱՐՈՒԹԻՒՆԸ

Մերոց Քարգանջայ Տօնին զուգարութեամբ կատարուեցաւ Առաքելական Ս. Արքառայ Գանախայ Ամեն. Տ. Տ. Եղիշէ Ս. Աբեղիսիոսոս Գորեանի անուան տոնախմբութիւնը եւ իր պատրաստութեան եօրներորդ Տարեդարձին յիշատակը:

Դիւն. 21. Ուրբ. երեկոյ, Կ. Անկեսապախ Սերբազմութիւնը եպիսկոպոսներով եւ վարդապետներով առաջնորդուած, իցաւ Եկեղեցի եւ նախազանց Մերոց Քարգանջայ Կախատանակին: Իսկ հետեւեալ առտու, Շր. Լոկս. 22, փառաւոր կերպով կատարուեցաւ Քարգանջայ տօնը: Ամեն. Ս. Պատրիարք Լայրը Եկեղեցի իցաւ **Մանկունքի** ասեմ, նախազանց ժամերգութեան վերջին մասին՝ ասեմին մէջ, եւ յետոյ իր արարը կ'աւ եւ Միաբանութիւնը եւ ժառանգաւոր աշխատակցութիւնը շնորհակարարեցին Կ. Ամեն. Սերբազմութեան կրկնակի տօնը:

Շնորհաւորութենէն ետք Ս. Պատրիարքը վեր կ'աւ Պատրիարքանի՝ հանգչելու համար, եւ յետոյ սկսաւ Ս. Պատարարը:

Պատարարին եր հարգէն Սերբազմ, որ իր աւուր պատանի արարին մէջ խօսելէ ետք **Քարգանջայ Վարդապետներու** կատարած անմահ ծառայութեան վրայ, ակնարկեց օրուան **Մեծ քարգանջին** Ամեն. Ս. Պատրիարք հօր, որ արարութիւն յայտնեց Կ. Ամեն. Սերբազմութեան ապառիման առքիւ, եւ քուտ թէ Մերոց Յակոբեանց արարող ունեցած է արժեքաւոր զանակալներ Պատրիարք Գրիգորի եւ Շիրապակիւի պէս, բայց Գորեանի նման մատուցական այլ մը առաջին անգամ ունեցաւ, եւ բարդեց ժառանգաւորներ որ իւրաքանչեւ անոր աշխատութեան ոգին, անոր խոնկեալութիւնը ու անբարսի ինքնուրոպանութիւնը, եւ մարտիմներ քուտ Կ. Ամեն. Սերբազմութեան արարչութեան եւ երկարակեցութեան համար:

Ս. Պատրիարք Լայրը դարձեալ Եկեղեցի իցաւ Ս. Պատարարի վերջեր, որու աւարտումէն ետք բափօրով կ'աւ Պատրիարքանի մեծ արարը, որուն նակարք յարգաւորուած էր օրուան տօնին պատանջած վայելչութեամբ, պատրաստական արարող բարձր պատանջանի մը վրայ, ծաղիկներու մէջ:

Ժողովուրդով եւ դպրոցական երկտես ուսանողներով լի էր մեծ արարը. նոս ալ Պատրիարք. Փոխանորդ Մկրտիչ Եպս. Աղաւունքի յանուն Միաբանութեան, Եղիշիկ Սարկաւաջ յանուն կիւլպէնկեան դասարանի, եւ Թորոս Արեւեանի (Ժառ. Գրդ դասարանէն) յանուն ժառանգաւորայ Վարդապետի սուսկերտութեան, փոքրիկն Արապոյս յանուն Սիան մանկապարտէզի եւ նախակերպարանի երկտես ուսանողութեան, եւ ուսուցիչ Տիար Գ. Միայեան յանուն երեսուցէի հայրութեան շնորհակարարեցին Ս. Պատրիարք Լայրը իր ապառիման, իր անուան տօնին եւ իր պատրաստութեան եօրներորդ տարեդարձին առքիւ, խանդավառ եւ ցնձուն արտայայտութիւններով: Ամենէն վերջ Ս. Պատրիարք Լայրը սկսաւ խօսիլ. նախ շնորհակարարութիւն յայտնեց իր առողջութեան առքիւ արտայայտուած զգացումներուն հա-

մար, յետոյ խօսելով Քարգանջներու մասին, դիտել տուաւ թէ անոնց նշանակութիւնը իրենց ծառայութեան մէջ է, այսինքն մտնալ ինկիմներ որ իրենցն ունաւ յետոյ համար. այս Արար, մասնաւոր, առհասարակ այնպիսի ծառայողներ են նոսր, եւ ես ալ կ'ազնել ծառայել այդ ոգիով եւ կերպով, որչափ Աստուած կեանք շնորհէ ինձի, ինչ ալ բան ուրիշներ:

Ս. Պատրիարք Լայրը զուարթ էր եւ լաւ տրամադրութիւններով եւ խօսած ասերը կ'ազնուարէր:

Ժառանգաւոր, Տիար Լեւոն Չիլիկեանի առաջնորդութեամբ, երգեցին հանդիտին սկիզբը եւ ուղերձներու միջեւ. հանդիտը փակուեցաւ Ս. Պատրիարք Լօր Պատրիարքի միջոց **Լայր մերով**, որով յետոյ Կ. Ամեն. Սերբազմութիւնը նոսաւ իր արարին վերջայ եւ ներկայ բարգաւորութիւնը միտումի պատանջողով շնորհակարարեցին Ս. Պատրիարք Լայրը եւ առին իր օրհնութիւնները:

Հանդիտին վերջին մասն էր երեկոյան ընթրիքը Միաբանութեան սեղանասան մէջ, նախազանցութեամբ Ս. Պատրիարք Լօր ժամը 6,30ին: Սեղանին հրախուրտու էին բոլոր Միաբանութիւնը, ժառանգաւորներ, ուսուցիչներ, պատրիարքական դիւանի պատանջութիւնը, եւ երեսուցէի հայտէն յարգելի դիտներ:

Մկրտիչ եւ Բարգէն Եպիսկոպոսներ այս առքիւ ալ ուղերձներ քրին. Ս. Արար իս պայծառութեան եւ սուր աւժանաւոր զանակալին առողջութեան եւ յարգութեան համար: Յարգելի հրախուրտներէն Բիժիկ Գալպիտեան ուղերձով մը իր ուսուցիչները յայտնեց Ս. Յակոբի վերածննդեան համար: Ժառանգաւոր, դարձեալ իրենց երգելով ոգեւորեցին մրմնոյրքը: Ս. Պատրիարք Լօր շնորհակարար փակուեցաւ սեղանի հանդեպն ալ:

Մենք հազիւ թէ հաշի մը պատանջան եւ նկարագրական զիտեր արձանայրեցնին Քարգանջայ Տօնին առքիւ Ս. Յակոբայ Մայրավանքին մէջ կատարուած հոգեւոր խրատանմէն: Ըստեմ երկու բառով թէ Ս. Պատրիարք Լօր ապառիմաւոր զպատանջան էր եղած ուղերձներու մէջ եւ դիմեաւ վրայ արտայայտող ցնձութեան: Իսկ բաշանմէն Ս. Յակոբի վերածննդութեան առքիւ Կ. Ամեն. Սերբազմութեան պատրիարքութեան ասեմ՝ օտս շնորհակարար ամէն կողմէ:

## ՊԱՂՆԱՍՏԻՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԷՆ ԵՏՔԸ

### ՆՈՐՇԷՆ ԳՊՐՈՅ

Սիոնի նախորդ սխուսկներուն մէջ բառական մանրամասն նկարագրութեամբ արձանագրուած էին Յուլիոսի մէջ պատանջած երկրաւարին աւերները:

Ըստ էյնի թէ հաստատարար Ս. Յակոբ իջ վրահատուեցաւ եւ թէ ձեռնարկուած է վերանորոգութիւններուն:

Բայց, երբ ձեռք զարձակեցաւ վերանորոգութեան,

իրականութիւնը երեւան եկաւ, ենթադրուածն աւելի ծախերու դուռ մը բանալով:

Մեր առաջին տեղեկագրութեան մէջ Քերդենձի Հայոց վանքին վնասուելուն վրայ յիշատակութիւն մը չուէինք. մասնագիտական լճնորսիւններ ցոյց տուին թէ 500 ոսկի հազար պիտի բաւէ ենդուածները լեցնելու եւ ամբողջելու եւ ամենն անհրաժեշտ նորարարութեանը կատարելու համար:

Օրէկ Ալեքսիս ներսէն բոլորովին վերանորոգուցաւ՝ խոսք ծախքով մը:

Իսկ Ս. Յակոբայ երջափակին մէջ հարկ եղաւ հաղափար յատուկ դպրոցին շէնքը փլցնել բոլորովին եւ կառավարութեան հաստատած օրէնքին համաձայն նոր դպրոց մը կառուցանել 37 մէք երկուր եւ 9 մէք լայն գետնի մը վրայ, ետարակ, 250 ուսանողի համար: Շէնքին յասակադիւններ պատահուած են նախարարութեան կողմէն եւ անուշուած կառավարութեան՝ կրթական եւ առողջապահական վարչութեանց կողմէն եւ հաղափարներէն վաւերացուելու համար:

Նկատի առնելով երուստի միջի եւ մահուանց զարթական Հայոց ներքին անուրը, Ս. Յակոբին բոլոր օրհանգրեւի շէնքեր անբաւական կուգային Մանկագարտէի եւ Նախակրթարանի նիւղերուն:

Տօտէն ժողովը որոշեց Սիւն մանկագարտէն ալ միացնել հաղափարոց մանկագարտէին նեւ, եւ հաղափարներուն ու գաղտնականներուն կրթական զորք կեդրոնացնել տեղ մը, եւ քանի որ երկուստեմէն ետք անհնար եղաւ եղած շէնքերը դպրոցի վերածել, յամար դատուեցաւ հաղափարոց դպրոցը վար առնել բոլորովին, յարակից կարգ մը տուններուն նեւ, եւ նիւտանց նոր դպրոցի մը շէնքերէն լուծել ինչպիսիք, որուն արդիւնքը պիտի ըլլայ ոչ միայն ծրագրի եւ ուսուցման կեդրոնացում եւ կանոնաւորում բոլորովին նոր շէնքի մը մէջ, այլ նաեւ երկու ժամանակի մը համար ապահովութիւն մը՝ թէ երուստի միջի տեղի մէջ շէնքի մը պէտք պիտի չունենան. որովհետեւ 250 թիւը առաւելագոյնն է արդի աւակներէն համար, որ ի հարկին 300ի ալ կրնայ բարձրանալ: Սակէ զան նոր շէնքի մը դպրոցին երտադ յարկին երկու կողմերուն վրայ **ԹԵՐԱՍՆԵՐ** պիտի ըլլան, որոց վրայ հարկ եղած աւան պիտի կրնան կառուցուիլ երկու նոր դասարաններ: Նոր դպրոցը պիտի երկուր արեւելեան անկիւնէն դէպի Ս. Հրեւեակապետաց վանքը. իսկ յայնքը՝ հարաւէն նիւտա: Երբ հազար եղիպական ոսկիէն աւելի ծախք մը կենթարդուի այս նոր դպրոցի շէնքերուն. եւ կոյուսացուի որ վեց ամսէն աւարտին շէնքերունները եւ գարնան կատարուի բացման հանգրուանը:

**ՊԱՂԵՍՏԻՆԻ ՆՈՐ ԴԻՍԿՆԵՐԸ**

Իրէւ պատմական դէպք Պաղեստինի ինքնավար կեանքէն նետարեւական կը համարինք արձանագրել, թէ Նոյնմերթի սկիզբէն նախարարի կ'ըլլեն եւ երջափարութեան մէջ կը դուռնին Պաղեստինեան դրամներ:

Պաղեստինի Մեծն Բիթանայոց դրոշմներէն անցնելէն ի վեր նախարարի վրայ երջափարութեան դրուած էր եկիպական դրամ, որու մէկ ոսկին հասարար է ամերիկեան հինգ տարի կամ անգլիական մէկ սթրլինգի եւ եկիպական 2,5 դուրուի:

Պաղեստինի կառավարութիւնը այս 1927 տարուան բնթացին նախ փոխեց նամակադրոշմներ, բոլորովին տեղականացնելով զայն՝ պատմական յիշատակարաններու մանրակարգներով:

Կարգը եղած էր Պաղեստինեան դրամի հաստատութեան:

Ասիական հիմնուած է անգլիական սթրլինգի վրայ, որ կը ներկայացնէ **հազարաւոր միութիւնը**: Պաղեստինեան ոսկի մըն է այդ՝ **բարադրամով**, ամերիկեան մէկ տարուան տարի չափ գրեթէ:

Մանր դրամներ **արծաթ, ճիւղիլ եւ պղինձ** են: Արծաթի առնէն մեծ կտուր է երկու **օրիլնոց**, մէկ օրիլնոց, եւ միւս կտուրակներ ճիւղիլ եւ պղինձ:

Այս դրամներուն գումարը երեքլեզուան է. մէջտեղ **անգլիերէն**, աջը **արաբիերէն**, ձախը **կրթայերէն**:

Եկիպական բոլոր դրամները Պաղեստինի առաւելու հաստատուածն պիտի ճանաչուին այս նոր դրամներու փոխանակութեամբ եւ պիտի փոխադրուին լոնտոն, որ Գաղարային Նախարարութեան վարչութեան ներքին Պաղեստինի համար կազմուած է մարմին մը, որ պիտի հսկէ Պաղեստինի դրամական գործառնութեանց վրայ: Վասն զի նախարարի հանձնուած նոր դրամին վարկը երաշխաւորուած է կառավարութեան կողմէն, այսինքն մէկու կտուր մինչեւ երկու միլիոն ոսկի արժեքով վարկ մը: Ըսել է որ ամբողջ Պաղեստինի մէջ երջափարութեան դրամ նոր դրամը պիտի ըլլայ 2 միլիոն ոսկիի գումար մը:

Պաղեստինեան դրամը երջափարութեան մէջ պիտի դուռնի նաեւ անդր-Յարգանան, Էմիր-Ապսուլլանի իշխանութեան ներքին գնահատուող երկրին մէջ, որ սակայն մինչեւ հիմայ եկիպական դրամէն աւելի օտմանեան ոսկին եւ մէջինն է վասնելի դրամ արարի ալքինարարը, որ այ դրամատան վրայ զարգախար ունի, ոչ ալ բարադրամի վրայ. հնչուն փառա միայն կը հանչուայ ան՝ իր վարձուած ձեւով:

**(Շարունակուած 350րդ էջէն)**

Նաչառ եւ արդարադատ նկարագիրը:

Ս. Պատարագի աւարտումէն ետքը բոլոր ժողովուրդը թափօրով Ս. Փրկչի գերեզմանատունը առաջնորդուեցաւ, եւ հոն Արարայի Յուշարձանին շուրջ կատարուեցաւ հողեմանքանան պաշտօնը: **ՃԱՆԱՆԳԱՎՈՐԱԿ ՎԱՐՄԱՐԱՆԻ** կողմէն ծաղկեպսակ մը դրուեցաւ Արարայի Յուշարձանին վրայ: Անդրանիկի յիշատակին:

Իսկ կէտքէն ետքը ժամը 3-5 տեղի ունեցաւ Անդրանիկի յիշատակին հրապարակային ժողով մը, երուստիլմայի Հայոց Բարեփրական ընկերութեան **ԲՐՈՒՄԻՆ** մէջ: Այս ժողովը ստորուած էր երուստիլմ գումարով բոլոր հայ յարանուանութիւններու համադրմանկցութեամբ, որուն նախագահեց Պատարագական Փոխանորդ Գեր. Մկրտիչ Եսայ. Ազաւուանի:

Այս սուգի ժողովին գեղարուեստական մասին յաջողութեան համար իրենց թափըր թիքած էին երուստիլմի հայ երկտեւ երկուստարդութիւնը, իրենց երգերով եւ արտաստուութիւններով: Իսկ գլխաւոր խօսողներն էին Տրթ. Բորնան եւ Նազարէթի որբանոցի անուշ Հ. Քէշիշան: Նախագահ Սրբազան ամենէն վերջը խօսեցաւ օրհնելով յիշատակը մեծ Ձիւռորին, եւ արդիւնքով փակեց ժողովը:

Ս. ՅԱԿՈԲԱՅ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ

ՍԻՌԻ Հոկտեմբերի թիւին մէջ տեղեկութիւններ տուինք մեր Մատենադարանին վրայ, բացառեցինք կենսական կարևորութիւնը սպին անդին մընացած հին զբաղիւր, հին արպաղիր զիրքերու հաւաքման և կեդրոնացման պէտքը Ս. Յակոբայ մատենադարանին մէջ:

ՍԻՌԻ յարգանք կը յիշեցնէ իր այդ կողմ իր սիրելի ընթերցողներուն և բոլոր անոնց որ ունին հին զբաղիւրներ, հայերէն ուէ հրատարակութիւն, և ջերմապէս կը խնդրէ որ ատենք նուիրուին Ս. Յակոբայ Մատենադարանին:

Ապահով և կարեւոր կեդրոն մըն է Ս. Յակոբ. Հայ մտքի հին և նոր արժէքները պահելու և ուսումնասիրութեամբ օգտակար ընծայելու համար զանոնք:

Յիշեցէ՛ք միշտ Ս. Յակոբայ Մատենադարանը:

Բոլոր զիրքեր պէտք է ուղղուին Ամեն. Ս. Պատրիարք Հօր հասցէին:

ՎԵՄԵՔ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ

Եռամեայ պարբերութիւն

Հրատարակուիւն

ՇԱՆՔ ԸՆԿԵՐԱԿՈՒԵՐԱՆ

ԲԱՃԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Յրահաս 40 ֆրանկ

Արտասանան 2 տրոս

Թիւր 12 ֆրանկ

ԵՄՐԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

CHANTH, Art & Lettres

94. Rue Lafayette 94

Paris (10<sup>e</sup>)

Գ Ե Ղ Ո Ւ Ն Ի

Հրատարակուած է ԳԵՂՈՒՆԻ 1927ին պրակը, Վենետիկ Մըթիթարեան Հարց Տպարանին անթերի տպագրութեամբ:

Գեղարուեստական բաժինը արտադ ճոխութիւն մը ունի, և ըրաւիչ է շատ անոնք համար որ քսան հայ վրձինի վարպետներու գործերէն ընտիր հաւաքածոյ մը կը բովանդակէ:

Մտադրականը կը կնքուի մտ անդերոյ:

— «Գեղունի»-ի այս պրակին գեղարք ընդունելութիւնն և զնահատանքը զմեզ պիտի հարկողրէ աւելի փութացնել ուրիշ պրակի մըն ալ հրատարակութիւնը:

Գին 3,50 տօլար:

Տ Ա Ք Ե Ի

Հալէպի առաջնորդ Գե. Արսաւազ Ծ. Վրդապետ 1928-ի Տարեցոյցը ՏԱՔԵԻ հրատարակուած է. Գիւնն է մէկ Տօլար կամ 25 Էրամի. — Հասցէ:

Rev. Ardavazt Vartabet

B. P. 133

ALEP (Syrie)

ԿԸ ՓՆՏՈՒՈՒԻ

Էռանկմիլցի Սուքիտա Յակոբեան, այժմ 37 տարեկան, որ Բզմիլի զէպրին խոյս տուած է քաղաքէն և շոգենալին մէջ զինք տեսնող եղեր է: Յիշեալին բնակավայրը զիտցողներէն կը խնդրուի անոր մասին տեղեկացնել իր եղբոր հետեակ հասցէով:

Simon Hagopian,  
Couvent Arménien,  
Jérusalem, Palestine

**ՍՒՌՆԻ ԲԱԺԱՆՈՒԹԻՒՆ**

ՍՒՌՆԻ 11րդ Թիւն է այս, և կը յուսանք թէ մեր յարգելի բաժանորդներէն անոնք որ մինչև հիմայ չվճարեցին իրենց բաժնեզինքը, այս 11րդ ստանալնուն պէս գոնէ պիտի արթնան մեզսանկրորդ ժամուն և պիտի բանն, «Ահա՛ ՍՒՌՆ իր առաջին տարին լրացնելու մօտ է և մենք դեռ չենք վճարած մեր բաժնեզինքը. ա՛յ չուշացնենք և առաջին առթիւ վճարենք պարտքերնիս»:

ՍՒՌՆ շատ շնորհակալ պիտի ըլլայ իր պարտավճար ըրածանորդ բարեկամներուն: ԳԵՅ  
ՎԱՐՁՈՒԹԻՒՆ ՍՒՌՆԻ]

**ՍՒՌՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ**

Նիւ Եորքի եւ Շրջակայից համար ՍՒՌՆԻ Գործակալութիւնը սիրայօժար ստանձնած է

**ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ  
ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ**

Կը խնդրուի Նիւ Եորքի եւ Շրջակայից ՍՒՌՆԻ բաժանորդներէն, անյապաղ վճարել իրենց բաժնեզինքերը Հ. Կ. ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ:

Հաս.է  
THE BOOKSTORE  
ARMENIAN EDUCATIONAL  
FOUNDATION  
331 Fourth Avenue  
New York City

**ՍՒՌՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ**

ՅՐԷՋՆԺ-ի եւ Շրջակայից համար ԳԵՐ. ՎԱՐԳԻԱՆ Ծ. Վ. ԳԱՍՊԱՐԵԱՆ:

**ՍՒՌՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ**

ԳԱՀԻՐԷԻ համար (Եգիպտոս)  
Տիար ԱՆՈՒՇԱԻԱՆ ՍԱՀԱԿԵԱՆ,  
Ազգ. Առաջնորդարանի Պաշտօնեայ:

**ՍՒՌՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ**

ՍՒՌՆԻ Լօս Անճելիքսի եւ Հարաւային Քալիֆորնիոյ գործակալութիւնը յանձնուած է

**ՍԱՀԱԿԵԱՆ  
ՀԱՅ ԳՐԱՏԱՆ**

Բաժանորդութեան եւ բաժանորդագնի մասին դիմել գրասան սէր Տիար Թ. ՍԱՀԱԿԵԱՆԻ:

4408 So. Hoover Street  
Los Angeles, Calif.

**ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ ԵՆ  
ՕՐԱՑՈՅՑ**

1928 Նահանգ թուին Քրիստոսի (Ըս Հին Տոմարի)  
Հանդերձ Յաւելուածով  
Գին 2 դր.

**ԼԻԱԿԱՏԱՐ  
ՑՈՒՑԱԿ ԳԻՐՔԵՐՈՒ**  
ՕՐԲՈՑ ԵՄՈՒՔԵԱՆՑ ՅՊԱՐԱՆԻՆ  
1833-1927